ՆՈՒՄԷՐՈ 1568 — 1882 ՆՈԵՄԲԵՐ 4 ԲԻՆՃԵԼՆՈՒՀ — ԱԼԹԸՆՃՐ ՈՒՆԻ

ԹԷՐՃԻՄԱՆԸ ԷՖԷՐԵԱՐ

ՄԻՎԱՏՏԸ Բ ԼԻԹՈԳՐԱՖԻՃ ԻԼՄԻՃԼ ՎԷ ՄԻԼԼԻՃԼ

ՎԷ ՍԱԻՐԷՃԻ ՃԱՄԻ ԵԷՎԱՄԻ ԿԱԶԷԹԱ ՏԷՐ

ԱՊՈՆԷ ԳԻՑԱԹԷՄԲԸ

Մէսիմիսէ 20 Ղրուշտան

ՈՐԱՊԷՊՈԼ ԻՉԻՒՆ

Պէր սէնէլիք . . . . . 180 ղրշ.
Ամբ պէրէտ . . . . . 90 »
Իրէ պէրէտ . . . . . 50 »

ՎԻԼԱՅԷԹ ԻՉԻՒՆ

Ինթ իւէ իրսալ օլունճագլար իչ իւն

Պէր սէնէլիք . . . . . 220 ղրշ.
Ամբ պէրէտ . . . . . 110 »

30 ԲԱՐԱ

ԻԼԱՆԱԹ ԳԻՑԱԹԷՄԲԸ

Պէհէր սատրը իչիւն

1 ՀԷՐ Պ ՎԷ ՅՈՒՆԱՐ ՆԱՀԻՊԷՏԷ . . 5 ղրշ.
Կիսոսի սահիպէտէ . . . . . 2 »
ԻՄԱՊԻ . Գանգա . Նէրբէքի վէ Ֆուտրը սարֆափիպէտէ այիա իլանաթ.
2 վէ 3 նիւսխէ սահիպէտէրէ . . . 6 ղրշ.
Կիսոսի սահիպէտէ . . . . . 4 »
Գիրասէ մի սատրը չգնան իլանաթա սարը ղարարդրգ ալուր։
Մէհասապ Նաֆիսայա սար պէնա-էր ամանէտէ. գալուր օլունճաքը վէ սէրա պարտրան էվրագ վարդէ օլունճաքդրը։

30 ԲԱՐԱ

Իսաքէանէսի վէ մաթպասը, Սթամպօլտա Պապը Ալի ճատասինտէ Էսկի Պաղը Զապթիէ սոգաղը քէօշէսինտէ նումէրօ 8տէ տիր։ — Կազէթանըն ումուրը իսարէ վէ թահրիրէսինէ այիդ փոֆէի մէվատ հացընտա Միւտիրի կազէթա Տիգրան Ճիվէլէկնա միւրաճաաթ օլունաճաղը կիպի, քեֆֆէի մէքեաթիպլին տախ անրն նամընա կէնտէրիլմէսի իգթիզա իսէր։

ՐԷՃԱ

Թաշրատա պուլունան ազօնէլերիֆիզէն պազարը ազօնքան պէտէնէրինն թէվֆիէսինի թէտաբուտ պրրագմը օլարընտան, պունլարդն պէտէլերինի կէօնտէրմէլերի մութէրճա տրը։

Քէզաթաշրատա կազէթանըն ումուրու խուսուսընը լութֆէն տէրիւնտէ իլէմիշ օլան դէվաթտան պազարը տախ իչպու իհթիարընը ազօնէլերիմիզ նազարը տրգ գաթա ալտրնրագ, հիսապարընը թէվֆիէ իթմէլերինի թէմենինի իտէրիզ։

ԿԻՒՆԼԻՒՐ ՀԱՎԱՏԻՆ

Լօրտ Տիւֆրէնին անճագ ալթը այտան Տէրսաատէթէ ավտէթ իտուպ, հուզուրը Շահանէյէ չզտրգտան սօնրա Լոնտրայա ադիմէթ իտէճէյինի Էվրօքա կազէթալարը եազըյօր։

—

Խաքէնէրիյէ թախրիպաթընտա զիմէտիալ օլանլարտան Հասան Մուսա վէ Սիւլէյման Տավուտ նամ քիմսէլերին Պէնկազիէ վէ օրտան Կիրիտ ֆիրար իթտիքլերի, վէ պունլարդն իփատէլերի մուհիմմ օլմըշընտան, Մըսրրա իրսալ օլունմալարը հիւքիւմէթը Սէնիյէտէն թալէպ օլունաճաղը եազըմըշ իտի։

Պու քէրրէ Կիրիտ վալիսի թարթանտան խրտիվէ չէքիլէն պիր թէլէկրաֆտա, մէրդումանդն տէրտէսթ վէ թէվգիֆ օլունտուղը, վէ Պապը Ալինին էմրի մուճիպինճէ թահթ էլ հրֆզ խաքէնտէրիեէյէ կէօնտէրիլճէքլէրի պէեան օլունմուշ տրը։

—

Ճարգի Ռումէլի վիլիս ասքէրինտէ միւսթահտէմ ժէնէրալ Պօրթվիգին Պէյզրը բաշա վէ միրալայ Սինճ իլէ պէրապէր Մըսրը ժանտարմա խրտմէթինտէ գուլլանըլմագ իւզրէ օրայա կիտէճէյի սէյլէնմիշ իտի։

Ռիվայէթէ կէօրէ, ժէնէրալը մումմիլէյհ պու մագսէտլէ մէմուրիյէթինտէն խթիֆա իթմիշ տրը։

—

Գահիրէտէն Դօրէոֆտան Բէյէ կազէթասընա պէրվէճէը ատի եազըմըշ տրը։

«Իթթիհատ օլունան թէտապիրը ախիրէ մուճիպինճէ, Պէյզրը բաշա՝ էլան թէչբիլ օլունմագ իւզրէ օլան ժանտարմա գօրընը նըռֆիրը եանի Նօգարբէքի Մըսրրտաքի ժանտարմա պէօլիսլէրինի գօմանտա իտէճէք օլուպ, Աշաղըքի Մըսրրա պու գօմանտանըզը միրալայ Սինճ տէրէօհտէ իտէճէք տիր։»

—

Թէլ-էլ-Քէպիր մուհարէպէսինտէ իրլանտա ալայլարընա մէնպուպ պիր նէֆէրին քէօրէյի ֆէվգէլատէ պիր ճէսարէթլէ հիւճում իտուպ, Մըսրր ասքէրինին պաճագլարընա սարըլարագ ըսրրմըշտր։ Մուհարէպէտէն սօնրա Ինկիլիզ ասքէրի պու ճէսուրքէլպի տախի պիրլիքտէ Գահիրէյէ կէօթիւրմիշլեր տիր։

Ժէնէրալ Ուըլսլի թարաֆընտան իրլանտատան 3000 գատար քէպ ճէլգինէ թէչէպիւս օլունտրը խազէրի օղման պիէսա չզմշ իսէ տէ, մէզքիւր քէօրէյին օ ճընա քէօրէքլերտէն օլմասը ֆարզ օլունաճակիր։

—

Աբապի՝ թոյմշ կազէթասընին Գահիրէ մուխպիրինէ շու մէթնտէքի մէքթուպը եազմշ տրը։

«Էյկէր պէն պէրաէթը գիմմէթմէք իսապթ իթմէքտէն մէէյուս օլմուշ օլան իսամ, եա պիր ճիվար մէմէքէթէ վէ եա պունճա միւթէճիլէրէ մէլճա օլան ինկիլթէրրայա կիթմէք իչիւն Մըսրրը թէրք իթմէյէ պիր չոգ ֆրրսաթըմ վար իսի իսէ տէ, Մըսրրա ինկիլիզէրին ըրզ ու նամուսունա կիւվէնիպ, օրատա ինկիլթէրրա գատար էմնիյէթտէ պուլունապիլէճէկմի զանն իթտիմ տէ անրն իչիւն թէսիմ օլատուր։»

ՏԱԽԻԼԻՅԷ

Պէշիքթաշտա ինչա օլունան Մէքթէպը Համիտի նամ մէքթէպին կէլէճէք բաղար իրթէսի կիւնիւ քիւչատրնա իրատէի Շահանէ սուտուր իթմիշ տիր։

—Յորդանան նէհրի սահիլինտէ պիր քիւչիւք Եահուտի գատասպասը թէէսիսինէ հիւքիւմէթը Սէնիյէտէն միւսաատ իսթիհսալ իթմէք իւզրէ Դատուսը-Շէքիֆտէն Տէրսաատէթէ պիր հէյէթը մէպուսէ կէլմիշ, վէ 800 խանէ խալգը տախի մէզքիւր եէնի գատասատա իգամէթ իթմէք իչիւն Դուստտան հարէքէթէ հազըր պուլունմուշլար իսէ տէ, իչպու թալէպ հիւքիւմէթը Սէնիյէ ճանիպինտէն ըէտտա օլունմուշ տրը։

—Ռումանիա տէվլէթինին էէնի էլչիսի Մ. Մավրօէէնինին խարիճիյէ նազրը բաշա հազրէթլէրի իլէ միւլագաթը պու կիւնէ թէէխիր օլունմըշ տրը։ Մումմիլէյհ իթիմանամէսինի բաշտի միւշարիլէյհ հազրէթլէրինէ թագտիմ իթտիքտէն սօնրա, հուզուրը Շահանէյէ չզմայը թալէպ իտէճէք տիր։

—Իչիտիլտիկինէ կէօրէ Ավստրիա—Մաճար սէֆիրի Պարօն տը Գալիս Սթամպօլտան մէէզունիեէթլէ կէլէճէք, սալը կիւնիւ վիէննայա ադիմէթ իտէճէք օլուպ, անճագ սէֆիրը միշարիլէյհին Մատամասը պէրապէր կիթմէէճէք տիր։

—Լէյ թօրբիլինին կէճէ թէճրիւպէսի տիւն ագշամ սատթ 2 բատտէլերինտէ Սարայ-Պրունընտա իճրա օլունմուշ տրը։

—Զապթիյէ նէզարէթինտէն վէ Շէհր Լիմանէթինտէն վէրիլէն էմր իւզրինէ Պէյօղլու գումարխանէլերի գարամտրրմշ իսի։ Պիր գաչ կիւն սօնրա, պու գումարխանէլերին էէնիտէն քիւչատ օլունուպ, պիր թագըմ ցունլար օյնատրլմագտա օլտուղը խապէր ալինարագ, պունլարդն գարատրլմասը իչիւն Զապթիյէ նէզարէթինտէն Պէյօղլու բօլիս միւտիրլիյինէ վէ Շէհր Լիմանէթինտէն Ալիբընճը տահիրէի պէլէտիյէյ էէնիտէն էվամիր իթա օլունմըշ տրը։

—Մանասթըրտան եազըլըրընա կէօրէ, օլ ճիվարտա 12 եօլճու հայտուալար թարաֆընտան տաղա աշբրըլարագ, իքիսինտէն 700 վէ սիկէր իչիւնտէն 1500 լիրա թախլիս ագչէսի թալէպ օլունուպ, տիկերլերի սալը վէրիլմիշլեր տիր։

Ադրապի՝ թոյմշ կազէթասընին Գահիրէ մուխպիրինէ շու մէթնտէքի մէքթուպը եազմշ տրը։

«Էյկէր պէն պէրաէթը գիմմէթմէք իսապթ իթմէքտէն մէէյուս օլմուշ օլան իսամ, եա պիր ճիվար մէմէքէթէ վէ եա պունճա միւթէճիլէրէ մէլճա օլան ինկիլթէրրայա կիթմէք իչիւն Մըսրրը թէրք իթմէյէ պիր չոգ ֆրրսաթըմ վար իսի իսէ տէ, Մըսրրա ինկիլիզէրին ըրզ ու նամուսունա կիւվէնիպ, օրատա ինկիլթէրրա գատար էմնիյէթտէ պուլունապիլէճէկմի զանն իթտիմ տէ անրն իչիւն թէսիմ օլատուր։»

ՏԱԽԻԼԻՅԷ

Պէշիքթաշտա ինչա օլունան Մէքթէպը Համիտի նամ մէքթէպին կէլէճէք բաղար իրթէսի կիւնիւ քիւչատրնա իրատէի Շահանէ սուտուր իթմիշ տիր։

—Յորդանան նէհրի սահիլինտէ պիր քիւչիւք Եահուտի գատասպասը թէէսիսինէ հիւքիւմէթը Սէնիյէտէն միւսաատ իսթիհսալ իթմէք իւզրէ Դատուսը-Շէքիֆտէն Տէրսաատէթէ պիր հէյէթը մէպուսէ կէլմիշ, վէ 800 խանէ խալգը տախի մէզքիւր եէնի գատասատա իգամէթ իթմէք իչիւն Դուստտան հարէքէթէ հազըր պուլունմուշլար իսէ տէ, իչպու թալէպ հիւքիւմէթը Սէնիյէ ճանիպինտէն ըէտտա օլունմուշ տրը։

—Ռումանիա տէվլէթինին էէնի էլչիսի Մ. Մավրօէէնինին խարիճիյէ նազրը բաշա հազրէթլէրի իլէ միւլագաթը պու կիւնէ թէէխիր օլունմըշ տրը։ Մումմիլէյհ իթիմանամէսինի բաշտի միւշարիլէյհ հազրէթլէրինէ թագտիմ իթտիքտէն սօնրա, հուզուրը Շահանէյէ չզմայը թալէպ իտէճէք տիր։

—Իչիտիլտիկինէ կէօրէ Ավստրիա—Մաճար սէֆիրի Պարօն տը Գալիս Սթամպօլտան մէէզունիեէթլէ կէլէճէք, սալը կիւնիւ վիէննայա ադիմէթ իտէճէք օլուպ, անճագ սէֆիրը միշարիլէյհին Մատամասը պէրապէր կիթմէէճէք տիր։

—Լէյ թօրբիլինին կէճէ թէճրիւպէսի տիւն ագշամ սատթ 2 բատտէլերինտէ Սարայ-Պրունընտա իճրա օլունմուշ տրը։

—Զապթիյէ նէզարէթինտէն վէ Շէհր Լիմանէթինտէն վէրիլէն էմր իւզրինէ Պէյօղլու գումարխանէլերի գարամտրրմշ իսի։ Պիր գաչ կիւն սօնրա, պու գումարխանէլերին էէնիտէն քիւչատ օլունուպ, պիր թագըմ ցունլար օյնատրլմագտա օլտուղը խապէր ալինարագ, պունլարդն գարատրլմասը իչիւն Զապթիյէ նէզարէթինտէն Պէյօղլու բօլիս միւտիրլիյինէ վէ Շէհր Լիմանէթինտէն Ալիբընճը տահիրէի պէլէտիյէյ էէնիտէն էվամիր իթա օլունմըշ տրը։

—Մանասթըրտան եազըլըրընա կէօրէ, օլ ճիվարտա 12 եօլճու հայտուալար թարաֆընտան տաղա աշբրըլարագ, իքիսինտէն 700 վէ սիկէր իչիւնտէն 1500 լիրա թախլիս ագչէսի թալէպ օլունուպ, տիկերլերի սալը վէրիլմիշլեր տիր։

—Ագիրգատան Մշէ կազէթասընա եազըլըրընա կէօրէ, չէհրը մէզքիւրտէ սեպտ. 26տա Զապարու ղամիրլեանց նամբյա 120 եատրնտա պիր քիրը թուլ էօմիւր վէֆատ իթմիշ վէ պու իխթիյար՝ ֆուգարալըրընա բաղմէն միւտաէթը հայաթընտա հիչ պիր իսապ թալգ չէքմէմիշ տիր։

—Ճիտտէտէն այրնան էն սօն խապէրլերէ կէօրէ, գօլէրա հէմման քեամիլէն միւտէֆի օլմուշտը։ Աչաֆը նոյեմբեր կիւնտէն պէրու իպէթը մէզքիւրէ ճիտտէտէ զուհուր իթմէմիշ տիր։ Հաճիլէրէն եաբընընան զիյատէսի Պոմպայ վէ Մասրա վէ Պասրա քէօրֆէզի լիմանլարընա միթէվէճճիհէն ճիտտէտէն վարօրլարա բաքիպ օլմուշլար տրը։

—Ինկիլթէրրա սէֆարէթի պաշ թէրճէմանը Սըր Ալֆրէտ Սանտիսն պիր իբի մահ միւտէթլէ մէէզունիյէթ արմշ օլտուղունան, պաշ թէրճէմանլրգ վէքաւլէթի իքինճի թէրճէման Մ. Մարինիչէ իհալէ օլունմուշ տրը։

—Տիւն Սէլանիք բօմբա վարբրը իլէ Վ.օլոս վէ Լարիսսան պիր խայլը մրգտար խլամ մուհաճիրի կէլիպ, Պրուսայա կիթմէք իւզրէ տիկէր վարօրա ադտրմա օլունմուշլար տրը։

—Միտիլլիտէն եազըլըրընա կէօրէ, Սալոնա նամ ինկիլիզ զըրհլըրը հոկտեմբերին 22ինճի կիւնիւ ճէզիրէի մէզքիւրէյէ մուվասէլէթ իտիւպ, գօմանտանը՝ միթէսարրրքի ֆէմալ պէյ էֆէյէ վիկթա էյլէտիկի կիպի, միրը միւշարիլէյհ թարաֆընտան տախ սէֆինէյէ ադիմէթլէ իտէճի վիկթա օլունմուշ տրը։

Մէզքիւր զըրհլը՝ ճէկիրէի մէզքիւրէտէ պիր հաֆթա իգամէթի էտնարընա պիր թագըմանտալար իլէ հարպ մանօվրալարը իճրա իթմիշ, վէ թօր վէ թօրբիլ վէ Նօրտէնֆիլտ միթրայօզլարը աթմշ վէ նիշան թալիմի իճրա իթմիշ վէ պիր գաչ կէճէ տախի էլէքթրիք զըյասը իլէ չէհրի թէնվիր իյլէտիքտէն սօնրա հարէքէթ իյլէմիշտիր։

ԹԷԼԷԳՐԱՖ

Աֆոն Հալա գոմբանդասը Բարֆընան մանգամասը Բէալէ օլունան ԺԷԼԷՏՐՈՖԼԸ ՊԸ։

Սօֆիա 15 Նոյմ

Բրէնա Ալէքսանդր պու ագշամ ալաֆ. սատթ 6տա Սօֆիայա մուվասէլէթ իթմիշ տիր։ Բրէնը միւշարիլէյհ չէհրը մէզքիւրէ կիրտիկի սըրատա, չէհր էմնի վէ մէմուրինը միւքիյէ վէ ասքէրիյէ թարաֆընտան դասալ օլունմուշ տրը։ Օրատա պիրիքմիշ օլան խրնամպընճ գալատալըգ՝ բրէնը միշտր լէյհի մութանթան սուրէթտէ իսթիգպալ իյլէմիշ տիր։ Ագշամ չէհրատէ ասնանմա վուգու պուլմուշ տրը։

Բարիզ 15 Նոյմ.

Բրէնը ճիվհուր Մ. Կրէվի տիւշար օլուղը նամիզանլըգտան քէսալը ադիկէթ իյլէմիշ տիր։

Աֆոն Ռիֆեր

Պերլին 14 Նոյմ.

Բրուսիա մէճլիսը մէպուսանը՝ վիւքէլա իլէ սարայ մէմուրլարը հազրը պուլունտրգլարը հալտէ պու կիւն մութանթան սուրէթտէ քիւչատ օլունտու։ Իմբրատօր Կիլեօմ պիզզաթ օգուտրը նուրթգընտա, ինթիխապատ նէթիճէսի իւզրինէ պէյանը մէմնունիյէթ իյլէմիշ, վէ հէնուզ էլզէմ օլան իսլահաթը տախիլիյէտէն սօնրա, խարճի ահվալէ նագը քէլամ իտէրէք «տէվէթիսիկն ատէլը սարի իլէ մինատէպատը սայէսինտէ սուլհ նիյմէթինին տիզէ թէէմին օլունտաղընը մանէվմանունէ պէյան իտէրիմ» տէմիշ տիր։

Ինչպս նուրթգ ագալինտէ, իմբրատօր հազրէթլէրի հագգընտա թէվֆճիհէը սամիմի նիւմայիշլերի իճրա օլունմուշ տրը։

ԱԶԳԱՅԻՆ

Մէսմուսթա կէօրէ, խուսուսի օլարագ տէֆթէրլէ Գալաթատա իճթիմա խուսուսի թահրիրէն բրօթէսթօլարընը Միլլէթ մէճլիսը ումումիսի Ատենապետինէ իրսալ իթմիշ օլան 30 երեսփոխան՝ պու կիւն թէբրար պիրլիքտէ քէնտի խթիֆանամէէրինի մումմիլէյհ Ատենապետ էֆէնտիյէ իրսալ ըտէճէքլէր տիր։

Պունա պիզ թէէսուֆ իտէրիզ, զիրա տէֆթէրլէ նէշր իթտիրիզ վէճճէլ, միլլէթին մէնֆաաթընը պիզ երեսփոխանարընն իթթիֆագ ու իթթիհատընտա կէօրիւրիզ, վէ անրն իչիւն պու կիւն Միլլէթ մէճլիսը ումումիսինին իհթիյաթը տտրանարագ պու զրտոյէթին էօնինիու ալաճաղընը իւմիտ իյլէրիզ։

—

Պէյօղլու Կալուածոց Հոգաբարձութիւնը հէր նէ գատար պունատան ագտէմ ինթիխապ օլունմուշ իսի իսէ տէ, չիմտիյէ տէկին մէմուրիյէթը մէզքիւրէյի տերէօհտէ իթմէմիշ օյտուղունատան, Ագգալարընն ֆիրտուխթը մատտէսինի գոյայլաթմագ վէ էմնաք ու ագարաթին պունատան պէտցէ արթրգ եիւղ իւսթիւ գալմասընընն էօնինիու ալմագ իչիւն տունքի կիւն բաղ. ժողով մէզքիւր կալուածոց Հոգաբարձութիւնընը թէբրար ինթիխապ ու թային իթմիշ տիր։

Մալիմ օլատուղու վէճճէլ, իչպու Հոգաբարձութիւն ախիտէքի պէվմթը միւթէպէրէտէն իսպարէթ տիր։

Տօգթէօր Սէրվիչէն էֆ.
Եսայեան Յովհաննէս »
Կիւմիւշկէրտանեան Գրիգոր »
Միրասէտեան Պետրոս »
Յակոբեան Մ.քայէլ »

—

Նասրլ քի պէեան իթմիշ իսի.ք, բաղ ժողով տունքի կիւն բաթրիգխանէտէ թէճէմմիւ իտէրէք, իբի ազատան մատատ տիկէր քեաֆֆէտի հազրը օլուղու հալտէ, էվվէլա Դիւան թէչբիլ օլունուպ, Մաքսուտ Սիմոն պէյ Ա. Ատենապետ վէ Հալաճեան Բարսեղ էֆ. Բ. Ատենապետ, վէ Թորոսեան Յովհաննէս էֆ. Ա. Ատենադպիր վէ Տօքթօր Այվազեան էֆէնտի Բ. Ատենադպիր ինթիխապ օլունմուշլար տրը։ Պատէհու հէյէթը մէճլիս ճէտվէլը մէսաիլի կէօզտէն կէչիրէրէք, էրէյիճէ վագթտան պէրու էվվլ իւսթիւ գալմըշ պիր խայլի մէսէլէլեր կէօրմուշ, վէ պունլար միյանընտան միհիմ վէ միւսթաճէլ մէսէլէլերի այրրարագ սերիան թէսվիյէ իթմէյէ գարար վէրմիշ տիր։

Պունու միւթէաքրպէն Ս. Երուսաղէմ Բաթրիյի Ամեն. Տ. Տ. Եսայի Օրբաղան հազրէթլէրի գաղաքական ժողովա կէլէրէք ազալարը թէպրիք իլէ տուալէր իթմիշ վէպու միանապէթլէ Երուսաղէմ տույունընը զիքր իտէրէք, իանէնին եէնի Ազգ. Վարչութիւն մուավէնէթիյէ տահա ալա պիր տարիքտէ պուլունաճաղընա տալր պէեանը իւմիտ իյլէմիշ տիր։

Հէյէթը մէճլիս՝ Բաթրիգը միշարիլէյհ հազրէթլէրինին իչպու զիյարէթ վէ թէպրիք վէ տուալարընտան ալալը թէչէքքիր իտէրէք, Ս. Երուսաղէմ վանքընն թէսվիյէի տույունը մատատէսինտէ մուավէնէթինի տիրվալ իթմէյէճէկինի Ամեն. Տ. Տ. Եսայի Օրբաղան հազրէթլէրինէ վատ իթմիշ տիր։

—

Հալէպատէն հոկտ. 21 Թարիխլէ Փոշա եազըլան պիր մէքթուպտա օգունարընա կէօրէ, հոկտ. 16տա կիլիկիա կաթողիկոսը Ամեն. Տ. Տ. Մկրտիչ Օրբաղան հազրէթլէրի Հալէպ միւվասէլէթ իթտիկինտէ, վալի բաշա հազրէթլէրի խսթիգպալ իչիւն ըէտտէն զապթիյէ պինպաշը-ը իլէ 20 գատար սիւվարի վէ 2 ըէս տէ պէկիր իրսալ իթմիշ օլարընընտան, պիրտինէ միւշարիլէյհ Կաթողիկոս հազրէթլէրի բաքիպ օլմուշ վէ տիկերի տէ եէտէք կէթիրիլմիշ տիր։ Իչպու ըէսմը խաթիգպալտէ պիրճիւմլէ գօնսօլոսլարընն թէրճէմանլարընյա գավազարը տախի պուլունտրգը կիպի, ինկիլիզ գօնսօլոսը տա պիր չատրը կէօնտէրմիշ օլտուղընտան, Հալէպատէն պիր չէրեէք տատթ ուզատտա կէյիկի Մէյտանը նամ մահալտէ մէզքիւր չատրրտա Սրբազան կաթողիկոս հազրէթլէրի մայէթը մէվճուտրյա պէրապէր պիր գահվէ իչիւպ պիր աղ տա խթիրահատ իթտիքտէն սօնրա, օրատան ատոդրուճա Ատանիոդարանա կիթմիշ տիր։

—

Իչիմտիկիմիզ կէօրէ, Գարակէօսիքա թաղ խորհուրդը՝ կիւմիւշլերին ֆիւրուխթը կերի գալմասընյա եանան ագարէթլէրին ինչատթը տախի կերի գալարագ, կերէք քիլիսէ վէ կերէք գրզ վէ էրքէք մէքթէպլերինէ պէցիք զարար տօգունաճաղընը, վէ Ազգ. Վարչութիւն թարաֆընտան տէրհալ իչպու մէսէլէ նազարը տրգգաթա ալընրգ սուրէթը մատ. լուպէտէ պիր նիհայէթ վերիլմէտիկի թագտիրտէ, թաղական. ըգտան խսթիֆա իթմէյէ մէճպուր օլաճաղընը բաթրիրգխանէեէ իչար ու թէպլիգ իթմիշ տիր։

Բաթրիրգ վէքիլի Բուսճուգլեան Գեր. Տ. Գէորգ Ծ. վարգապետ մէսէլէլի մէզքիւրէյի տունքի կիւն բաղ. ժողովին նազարը տրգգաթընա հէվալէ իթմիշ տիր։

—

ՏՕԳԹԷՕՐ ԲԵԱԹԻՊԵԱՆ

Մամուլին պէյանընա կէօրէ, Տօգթէօր Սէրվիչէն էֆէնտի՝ մէրհում Տօգթէօր Բեաթիպեանն թէրճէմէի հալիլէ սէրկիւզէշլէրինի (յիշատակարան) Ֆրանսըզճա օլարագ գալէմէ ալմագ իւզրէ պուլունաճաղընտան, պու կիւնլերտէ մէյտանը ինթիչարէ չզգարաճագ տրը։

Բէղալիք մէզքիւր կազէթանըն վէրտիկի մալիմատա կէօրէ, մէրհում Տօգթէօր Բեաթիպեանն չէքմէճէսինտէն զուհուր իթմիշ օլան տէօրթ գրմա մէքթուպլարընն ասլլարը հէնուզ զապթա եէտտինտէ պուլունուպ, տահսալը եէտինտէ եալընըզ սուրէթլերի պուլունմագտա իմիշ։

—

Պու սէֆա միլլէթիմիզ թէտթրօ էմէքտաշանընտան Գալէմճեան Տիգրան էֆէնտինին տէլալէթ ու թէչէպպիւսյէ պիր թէտթրօ գումանեասը թէչբիլ օլունուպ, իչպու գումանեա 40 գատար էրքէք վէ գատրն ցունճըլարատան միւրէթթէպ պուլունընը հալտէ, իճրա խիլճէճ լուպկյաթ էվրօքատա Բարոն թատրը օլունան էյլէնճէլի օրէրալարտան իպարէթ պուլունաճագ տրը։ Հէր նէ գատար պու նէվի լուպկյաթ պուրատա հէնուզ եէնի իճրա օլունաճագ իսէ տէ, չէհրիմիզ էհալիսի թարաֆընտան թէչվիգատթը լաղրմէ իպազ օլունրգտա, մէզքիւր գումանեանընն լուպկյաթը մէզքիւրէյի ըէք վիւքմմէլ վէ մունթազամ սուրէթտէ իճրա իտէճէկի վէ թէէթրօքէր. վէր էհալիյի մէմնունն իյլէեէճէկի շիւպհէսիզ տիր։

Իշթէ պիրինճի տէֆա օլարագ մէզքիւր թէաթրօ գումանեասը՝

ՏՕԳԹՕՐ ՍԻՄՕՆՕՖ

Մէզար—Պրունընտա եազըրգատա պուլունան Տօգթօր Սիմոնոֆ՝ պու քէրրէ Պէյօղլունտա Ազատամիտ Սագըզ ադտճը սօգաղընտա չէշմէնին իթթիսալինտէ վագը 7 Նիսմէրօյը խանէսինէ նագը մէքեան իթմիշ օլմազլա, չարշամպատան մատտա հէր կիւն մէզքիւր խանէտէ պուլունաճաղը կիպի, ճիւմատա կիւնլերի տախի եէնի մէզքիւր խանէտէ ֆուգարա վէ պիչարէկհանտան օլան խասթալարը թէտավի իյլէյէճէք տիր։ 10—4

اللغات

ՂՈՒՆԵԼԷ ԻԻԼ ԼՈՒՂԱԹ

Իչպու քիթապը 15ինճի ճիւզիւ տախի նէշր օլունմուշ տրը։

ԻՆԿԻԼԻԶ ՏՕՆԱՆՄԱՆԸ

ԺԹ.

Ինկիլիզերա տէվլէթի ։ Ֆրանսա տօնանմալարընը բաթի կէթիրանի եէրտէ վուրուպ խաբարպ իթիւքանէն ։ Գանատայը ։ վէ Ամէրիկա տատ, Հինդիստանատ, Ագիրիդատա վէ մահէլի սայիրէատէ Ֆրանսըզլարընը էլինտէ պուլունան բէք չօգ միհիմ վէ վասի եէրլէրի պէտի էյլէսի քանէն սոնրա ։ 1761 սէնէսի յունվարընն գինտէ Սպանիա տէվլէթինէ գարշը տախի իլանը հարպ իթտի ։

Թէք չօգ Սպանիա սէֆինէլէրի Ինկիլիզլէրին էլինէ տիւշիւք քանէն պաշգա ։ Ամէրիգատան Սպանիայա ավանթ խանէն վէ տէրտանինտէ քիւշիւէրի վարիատի պուլունան պիր Սպանիա գալէոնու տախի թէսլիմ օլուպ ։ պունու զապթ խանէն իբի գրէա Ինկիլիզ ֆիրդաթինէրինին դարթանլարընա 65.00էր ։ Իբինճի դարթանլարա 13000էր ։ պէհէր օֆիչերա 4336շար ։ միւսաղիմիրէ 1800էր ։ վէ պէհէր թայֆէյէ տախի 485էր Ինկիլիզ լիրասը եաղմա բայը թադիմի օլունտու ։ Լանի ճէման 549705 Ինկիլիզ լիրասը ։

Սայիր Ինկիլիզ հարպ սէֆինէլէրինին զապթ իթտիքլէրի կէմիլէրտէն չէգարտրդլարը եաղմա տախի պաշգա ։

Եէտի սէնէ Ֆրանսայա վէ Սպանիայա դարշը սէվմի իտէն իչպու տէհշէթի մուհարէպէտէ ։ տիւնէանդն տէօրթ թարաֆրնտա չօգ գանլար տէօքիւլիպ ։ եաղընդը Հավանանդն զապթը ։ պուլուչ պէտիլէ տէվլէթլէրինէ տէրէճէտ պիր զազապա իչէ տէվմի իթտիքլէրինի կէօսթէրէպտիր ։

Գուպա ճէգիրէսի ։ էլան Սպանիանդն էլինտէ պուլունան էն մահիմ վէ էն զէնկին Ամէրիգա մութէմիքլատը օլուպ ։ Հավանա չէհրի տախի ։ մէկքիր ճէսիմ Գուպա տատանդն բէյնիթ տիր վէ քիրիտի տիր ։

Գուպա տատը ։ Սպանիանդն տրթատն մէնպաշ օլմուշ իտի ։ վէ հէր սէնէ պու ճէգիրէտէն կէմիլէր տօլու տու իչէ Սպանիայա նագըլ օլունան խազինէլէրին հատատ ու հիատը պուլունմամագտա իտի ։

Հավանա չէհրինին իսէ ։ զայէթ կէզէլ պիր լիմանը պուլունուպ ։ 350 բարէ թօր 20000 նէֆէր ատաքիր ։ վէ պիր թագիմ գուվվէթի գալէալար վէ թատիրլարտան պաշգա ։ նէֆտի լիմանատա տէվիր տէթէրլի պուլունմամագտա իտի ։

Օլ վագթլար ։ պիրթիւն Ինկիլիզլէրընդն ։ իրլանտայը տախի պիրիքտէ տարրագ 12 միլիոն նուֆուսու պուլունմուշ օլմասը նագարը տիպ պրիտանիա, մէգքիր գուվվէթինէ տէրէճէտ մահգամ օլմայաճաղը զանն օլունտաճաղ տէրէճէտ մահգամ պիր էշ օլտուգու պահիրի չէպ տարիվը ։

Ինկիլիզլէր ։ 22 գրթա գարագ ։ 14 գրթա ֆրդաթինն ։ վէ 17 գրթա ուֆագ վէ պիր չօգ տախի նագլիյէ սէֆինէլէրի ։ վէ պու նագլիյէ սէֆինէլէրի տէրանինտէ պուլունան 14000 նէֆէր ատաքիր իլէ ։ զապթը նագտրիլ զանն օլունան մէկքիր չէհրին զապթը գապիլ օլմասը թէճրիպէ իթմէյէ կիթտիլէր ։

Մահարէպէնին էնէյինն գրսմը գարտ տաքերինէ բայ տրէշմէքտէ իսի իսէ տէ, տօնանմա տախի տիչ գալէտարտրը թօրա թատմագտա պէտիլէ խրամէթտէ պուլունտու ։

Էն պէտիլէ էնկէլ էլ Մօրօ նամ զայէթ գուվվէթլի գալէտ իսի ։

Տօն Լուի տը Վալտոզ նամ Սպանիայը գօմանտան ։ եէտի հաֆթա մութէմատիէն մէգրիբ գալէտը մուհամմատ իթտիքտան սոնրա ։ ատրգ գրրճ էլինտէ խնտէքլիրտէ հալէտ մուհարէպէ իթտէյի հայտէ վուրուպ վէֆտաթ իթտի ։ վէ քէնտի եէրինէ կէչէն գօմանտան իլէ տաքերին նրաֆը տախի թէլէֆ օլտուգտան սոնրա ։ արթրդ պէյալ զայրրդը չէքմէքտէն պաշգա չարէ գալմատը ։

Մէգքիր էլ Մօրօ գալէտանդն ֆէթհինտէն օն պէշ կիւն սոնրա ։ թէքմիլ Հավանա Ինկիլիզլէրէ թէսլիմ օլուս ։ վէ ֆամիլ Ինկիլիզ օլուստանա 736000 Ինկիլիզ լիրասը բայ չէգարտրդան պաշգա ։ լիմանատա հալէտ մէվճուտ պուլունմաշ օլան 9 գրթա ճէգիմ Սպանիա հարպ սէֆինէլէրի տախի, Ինկիլիզլարընա գալ օլունտուլար ։

Նիհայէթ Ֆրանսըզլարտան Սպանիալըլար տա ։ պու իսի էն պէօյիւք միլէթլէր ։ տրթը Ինկիլիզլէրին հադրընտան կէլմէյէ քէսմիլէն գարտ իսիմ իտէրէք ։ իչի թարթը եէրինէ պաղտրաճաղ մայիք պաշտանան Ֆրանսըզ տօնանմանը հուզուրընա չէգարտրդան ։ տ'Օրվիլիէ նամ Ֆրանսըզ ատմիրալը Ինկիլիզ տօնանմանընը կէօրմէկ կէօրմէզ գաչմաճ կէօրթէրմէկ իսէ ։ Ինկիլիզլէրին տէնիզէ մէհարէթլէրի իսմթիւնդիյինի իզդար իթմէյ օլտու ։

Ֆրանսա Ինկիլիզ ատմիրալը գէնէրէլ ։ տուքտը բէրլիթէրէք ։ զօրարի Ֆրանսըզ բէֆիզի իսէ բէն չէլէմէք խալէէտիյինտէն ։ մուհարէպէ իտիթտը իս գրէ տիկիրիպ Ֆրանսըզ տօնանմանընը գօվլարմաճ իչուրէթինի չէքտի ։

Թամ տէօրթ կիւն Ինկիլիզ տօնանմանը ։ Ֆրանսըզ տօնանմանընդն բէչինէ սիւչիւք տէն սոնրա ։ Նիհայէթ օգ ատատան 27տինտ ։ թօր մէնդիլինի թատմայա մուվաֆֆ ատ օլապիլտի ։

Հալ պու էր ։ մուհարէպէյէ պաչլանմաղտան տղ պիր մուտէթ սոնրա կիճէնին դարանլըղը ճագ տէրէճէտ մուհամմատ թահթինա տալնմիչ իտի ։

Ինկիլիզլէր ։ 22 գրթա գարագ ։ 14 գրթա ֆրդաթինն ։ վէ 17 գրթա ուֆագ վէ պիր չօգ տախի նագլիյէ սէֆինէլէրի ։ վէ պու նագլիյէ սէֆինէլէրի տէրանինտէ պուլունան 14000 նէֆէր ատաքիր իլէ ։ զապթը նագտրիլ զանն օլունան մէկքիր չէհրին զապթը գապիլ օլմասը թէճրիպէ իթմէյէ կիթտիլէր ։

Մուհարէպէնին էնէյինն գրսմը գարտ տաքերինէ բայ տրէշմէքտէ իսի իսէ տէ, տօնանմա տախի տիչ գալէտարտրը թօրա թատմագտա պէտիլէ խրամէթտէ պուլունտու ։

Գու պէտապախթ մուհարէպէնին պաշլամա վուգաթարը գարտ իւղէրինտէ վարը օլուպ ։ տօնանմաճա ուֆագ թէֆիք չամիլարտան պաշգա պիր չէյ վուգուա կէմէկալինտան ։ տնրն գիքրինի մութթատարէն կէչէրիպ ։

Անճագ Ֆրանսա տէվլէթի ։ Ինկիլիզլէրընդն իչտա զապտ սինտէն իսթիֆատ իսէրէք ։ Ամէրիգատայրդն խմատարընա գուվվէթի պիր տօնանմանտէպ կէլ իսի ։

Ֆրանսա տէվլէթի ։ Ինկիլիզլէրընդն Ամէրիգա վէ Ֆրանսա իլէ չէտա պիր մուհարէպէյէ թուլմուշ օլմասընտան իսթիֆատ իսէրէք ։ քէնտի տախի սիլահա տավրանտը ։ վէ ալէյ խատատ ճիպարլիարը Ինկիլիզլէրին էլինտէն գուրթարմագ իչուն ։ կէրէք գարատան վէ կէրէք տէնիզտէն ալթը այ միւթէմատիէն անը ալգը պիր մուհարէպ թահթինա ալարագ Ինկիլիզ մուհաֆիզ ատատիրինի ատրդատան թէպիմ օլմագ հալինէ կէթիրմիշ իտի իսէ տէ ։ ամիրալ Բոսանի ։ Գարբ Սէն Վէնսանատա Սպանիա տօնանմանը իւղէրինէ պէօյիւք պիր ֆիրթատ գազանարագ ։ Ճիպրալթարա քիւլիյէթի նէյէճէք իսիալ իթտի վէ պուտանդա ։ անը թէսլիմ օլմագդըղատան զարթարար ։

Ամի 1780 սէնէսինտէ ։ Հավանա տախի Ինկիլիզլէրայա գարշը օլարագ ։ Ամէրիգա ։ Ֆրանսա վէ Սպանիա իլէ պիրլէշտի ։ վէ պունդա ։ տիւնեա իւղէրինտէ ։ Ինկիլիզլէրէ գարշը չէգմայան հիչ պիր պէօյիւք պահրիյէ տէվլէթի գալմատը ։

Պու հալտա ։ Ինկիլիզլէրին եէրինէ հէր հանկը միլէթ օլսա, տէհլիգէճ իսթիհլիյլիյինին արթրդատն սատթը մուրմուշ օլաճագ իտի ։ Ֆրանսա Ինկիլիզլէր պաղը մահալլէրտէ ուֆագ թէֆէք մաղլուպլիյէթլէրէ սիւչար օլմալարը իլէ պէրաբար ։ Հավանատալարընը էլինտէ պուլունան պիր թագիմ սատալարը վէ պիր խայլի թիճճար վէ հարպ սէֆինէլէրինի զապթ իթտիլէր ։ պէօյիւք պիր մուհարէպէտէ եէտի գէթա դարագլար իլէ պէրաբեր Ֆր կրան նամ Ֆրանսըզ ամիրալը տախի էպիր ալարլար ։ վէ իչ տէֆա սա ձիպրալթարը Սպանիալըլարընն մուհարէպէտէն գուրթարդ տօնանմանընը վուրուլար վէ տարգարդը վէ Ամէրիգա տա կէօրտիւքլէրի մաղլուպլիյէթին տախի ։ քէնտի տանդմալարընա շիմալի եօգ իտի ։

Նիհայէթ 1783տէ տագ տ օլունան սուլհ ահնամէսի ։ Ինկիլիթէրընդն իչ պէօյիւք տէվլէթլէրէ վէ Միւհթէմատ Ամէրիգայա գարշը օլան մուհարէպէսինէ խիթամ վէրտի ։ վէ տէօրթ պէօյիւք տէվլէթլէրէ գարշը պու պատար ուզան միւտաթ մուհարէպէյէ կէօյիւս վէրէն Ինկիլիթէրընդն գուվվէթի պահրիյէսինէ խալէլ կէլէմէյիքտէն պաշգա ։ սուլհան ադտ օլունարը արրատտա ։ պու տէվլէթին ։ տէնիլ իւղրինտէ 112 գրթա գարագը ։ 20 գրթա 50 թօրլու սէֆինէլէրի ։ վէ 150 գրթա տախի ֆրդրդ ատիրինի վէ տահա փիչիւք կէմիլէրի ։ վէ 110.000 նէֆէր տախի թայֆէյի վէ պահրիյէ ատատիրի պուլունմագտա իտի ։

Արթրդ Ինկիլիթէրընդն գուվվէթ մէնդաք տէրէճէսինի կէօսթէրմէք իչուն պաշգա պիր հինատա իհթիյաճ գալմագ ։

ԳԱՆԳԱՍԻԱՆ

ԵՐՄԷՆԻ ԳԱՌՕԼԻԲԼԻՐԻ

—

Թիֆիսէ նէյր օլունան Մշակ կազէթասընդն 187 նօմէրօլու Նիսսէսինտէ Ագըրատան մէրուալ պիր մէքթուպ կէօրիւրիւպ, պունտա Գաֆղասիա Էրմէնի Գառաոլիքլէրի հագդրնտա մուհարէր պիր ֆիգրա պագը մաղիմամը չամիլ օլտուղունտան, պէր վէճհը ամի այնէն նագլ օլունմուշտը ։

Մի քանի իսսը էլ հայ-կաթոլիկների վէճի մասին, որ հուսքել եմ իսկական ապրիլներից։ 1829—30 թուականներին երբ կարնոյ ժողովուրդը գաղթում է Ախալցխայ (որոնց հետ 200 ծուխ հայ-կաթոլիկներ), սկզբում տեղաւորվում են հին քաղաքում, Ռապատ ասված թաղում. բնիկ =լրացխոս հայ—կաթոլիկները թիւրքաց տիրապետութեան ժամանակից ունեցել են երեք կաթոլիկ եկեղեցիներ, որոց երկուսի մէջ (պս. Խաչ և սբ. Յովհաննէս) եկեղեցական ժամերգութիւնները և պատարագը կատարվում էին հայերէն *). իսկ երրորդում լատիներէն (իսկ այժմ և վրացերէն)։ Գաղթական հայ—կաթոլիկները այստեղ առաջ ունեցան մի թուականի սուղ միջոց, ի սկզբան հրաժարվում են աբրութեան առաջարկած հողի վրա նոր եկեղեցի կառուցանելուց, համարելով բնիկների եկեղեցին, ազգային կաթոլիկ—եկեղեցի։

(*) Ինչպէս առաջ, նոյնպէս այժմ նոյն եկեղեցիներում ժամերգութիւնը հայերէն է, միմիայն Աւետարանը կրկնում են վրացերէն, չը նայելով որ մեծամասնութիւնը ժողովրդի չէ հասկանում հայերէն, որովհետև նրանք վրացախօս բնիկներ են։

բայց ի վերջոյ վիրախօս—կաթոլիկների դէպի գաղթականներն ունեցած հակակրութիւնը ու անհիւրասիրութիւնը ստիպում են վերջիններին իր դիմել աբրութիւնից նոր եկեղեցի շինելու իրաւունքը։ սկզբում առաջարկած հողի վրա։ Ստանալով տրդ իրաւունքը։ արանք հին քաղաքից գաղթում են նորը և այսուեղ հիմնում որ։ վերոխիմեն եկեղեցին։ (33—34 թուականներին)։ Անս համարեա այդ միջոցից սկսում է առանութիւնը երկու տարբեր լեզու հայ-կաթոլիկների մէջ։ 1873 թուականից մի քանի հարուստ վրացախօս հայ-կաթոլիկներ հաստատում են իրանց բնակութիւնները նոր քաղաքում և պահանջում են մի վրացախօս քահանայ ունենալ վերոխիմեն եկեղեցում։ գաղթականները հակառակում են այդ պահանջին, —թէ վիրախօս քահանայ մեր եկեղեցում չենք ընդունում։ ժողովուրդը բաժանվում է երկու հակառակ կուսակցութեան։ հայրը Շ... եան յաջողում է կատարել վրացախօսների ցանկութիւնը, մի վիրախօս երիտասարդ հեան առած դիմում է Մարտիրոսի կաթոլիկոսին և ձեռնադրել է տալիս սբ. վերոխիմեն եկեղեցու անունով քահանայ վրացախօս հայ—կաթոլիկների համար։ գաղթականների անձնասիրութեանը մի ծանր հարուած էր այս։ (նոքա հումարեա ցրվում են եկեղեցուց, երբ Աւետարանը հանդիսաւորապէս

—կաթոլիկներ՝ հայախօս, վրացախօս, թրքախօս, և կրկին առաջարկուած է հայախօս կաթոլիկ երեսփոխանի ընտրութիւնը, այն պայմանով, որ երկու երեսփոխանները կուենան համահաւասար իրաւունքներով գրավելու են հայերէն և պահպանելու եկեղեցիներէ կվայրը դաղթական հայ կաթոլիկների ժողովուրդ վիճաբանութիւններից յետոյ վճռելու են նորից դրական բացատրութիւն պահանջել տեղական, կաթոլիկ հոգևոր կառավարութիւնից, —չը խառնել աղդութիւնը կրօնքի հետ. եթէ վրացախօսները հայ են, ուրեմն ի՞նչ հարկ վրացախօս երեցփոխան ընտրելու, քանի որ մի եկեղեցու համար ընտրվում է մի երեսփոխան իր ժողովրդի ձայնի առաւելութեամբ. իսկ եթէ նրանք վրացի են, ուրեմն չունեն իրաւունք միջամտելու և զեղծելու մեր ազդային դարաւոր արտօնութիւնները և կարգ ու կանոնները։ Ահա այս դրութեան մէջ է նրանց վէճը։

* * *

ՄԷՔԵԱԹԻՊ

ՎԱՆ

Վան մուխրիմիզէն հոկտեմբեր 12 թարիխէն ալսըրմիշ մէքթուպ սրբ։

ԴԻՏԱԿ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ ԺԻԹ.

Աստ փոխանակ երէկի այսօր տօնուեցաւ Գուրպան պայրամը. ժամ 4ին Վասպուրականիս Առաջնորդ Ամն. Ս. Հայրիկ իւր հետն ունենալով փոխ. Հայրն և յԱդդ. Վարչութեան, ի ժողովրդականութեան և ի վանական-նութեան դպրաւորներ, Վսեմ. Դէորգ պէյ Գալճեան և Մեծ. Յարութիւն Թէրզիպաշեան ու Յակոբ Մերուշեան էֆէնտիները, Ն. Վսեմութեան Նահանգապետ Հասան բաշային շնորհաւորութեան գնացին, և մեծաւ յարգանօք ընդունուեցան։ Շնորհաւորութեանց սկիզբէն մինչև վերջը՝ զինուորական նուագախումբն երգեց Սուլթանի սրահին մէջ։

Ամսոյս 6ին տեղէս մեկնեցաւ Հայոց Միացեալ Ընկ. Հայաստանի վարժարանաց ընդհ. տեսուչ Մեծ. Մ. էֆ. Սարբեան դէպ ի Մուշ, ի Վասպուրական գտնուած վարժարանաց մէջ նորանոր եւ հիմնական կարգադրութիւններ ու փոփոխութիւններ անելէ յետոյ։

Այսպէս Սարբեան էֆ. այցելելով Վասպուրականը կրկին անցաւ ի Տուրուբերան։ Վասպուրականի Տեսչութեան մասին առ ժամանակեայ կարգադրութիւն մ'ըրաւ մինչ ցնոր անօրէնութիւն ի կեդրոնէ, զի Մ. էֆ. Գալբաքճեան մեկնած է ի Կ. Պոլիս՝ դուցէ չը վերադառնալու պայմանաւ։

Վասպուրականի Հարաւ. Արեւելքէն նոր տեղեկութիւններ կը ստանանք ի մասին Շէյխ Իսպէյտուլլահի, միայն թէ ականատես ոմանք հետեւեալ պատմութիւնը կը ներեն ի պաշտպանութիւն Շէյխին հաւաքեալ Բրդաց նկատմամբ։ Շէյխի որդին Այտիւլ—Գատէրի հոգածութեան ներքև 4 խումբի բաժնուած կեավարի կեդրոն Տըղայէն 3—4 ժամ հեռու կրճի մը բերանը կը բնակին։ Մէջերնին կը գտնուին 100ի չափ Ասորիք, որք յակամայութենէ եկած միացած են։ Այրքունի գրքերէն ալ 40—50ի չափ վախշղներ դարձեալ եկած նոյա հետ միացած են, որոց մի քանիներու հետն ալ նշանաւոր փող (պօրազան)կայորք կը գործածուին պահեր որոշելու։ Ամէն մէկ քրդական խումբի մէջ ղդդ ղդդ նաղարա և ջուրնա կան, որք ամէն առաւօտ և երեկոյ կը ղարնուին իբրև զինուորական նուագներ։

Վանի վերջնական տօնահանդէսն է Ս. Դէորգի տօնը, որ տեղի կունենայ վարագայ Ս. Խաչի կիրակէ աւուր նախորդ օրը (շաբաթ)։ Այսօր տեղի գիւղական ժողովուրդները կը թափին Ս. Դէորգայ անուան նուիրեալ վանքերը, որպիսիք են Սարի, Ականից եւ Ս. Գէորգայ վանքերը։ Բայց Մահմեականից և Նար-Դուզի ժողովուրդն այն տօնի օրը Հոգեւոր վանքը կերթայ, և Թիմարայ ժողովուրդն ալ Սանապատու Ս. Գրիգորի վանքը։ Ահագին բազմութիւնով կը լցուին այդ վանքերը, ուր տեղեր աղաւաղութիւն է կարծես ամէն կարգի ընթացք ունենալ։ Մեծ մեծ գումարներ կը մատուցուին իրենց վիճակի բարգաւաճութեան նպատակով։ Մեք դէմ չենք այսպէս տօնահանդէսներու երթալնուն, այլ դէմ ենք այդպէս անվայել և անկարգ ընթացքի ու շարժմանց։ Մենք կը կարծենք եթէ վանահայրներն ուշին կրնան վայելուչ և օրինաւոր վիճակի մէջ դնել։

Վերոյիշեալ շաբաթ օրը մի Հայկական սովորութիւն կայ 'ի Վասպուրական, գուցէ յամբողջ Հայաստան, որ կրնայ ասուիլ ժողովրդական ծէս։ Ամեն կարգ տուն մաղ ճաշ (հարիսայ) պէտք է չինէ այն օրը, կալի կարկատի ճաշ անուանելով, ի նշան տարեկան հանգստութեան հողագործական աշխատութենէն։

Նախընթաց ուրբաթ օրը (հոկ. 8) անցեալ շարթու հոս իջնող գ-հնդ-գ- բաշաները և ոտպտները մեկնեցան, որք թուով հինգ էին, Ապաղայի կողմէն եկան ու անցան Հէքեարիի երկիրը։ Կըսեն թէ յարմար տեսած տեղերը ամրոցներ (թապեա) պիտի չինեն։ Արքունի մնոտուկէն 50,000 դահեկան ճանապարհածախս ստացան։

Հակառակ մեր ասկէ առաջ գրածին, թէ՝ նոր կշռոց և չափոց գործադրութիւնը պիտի մնայ յառաջիկայ մարտին, այս ամսէն ծախսատի նկատմամբ 'ի գործ դրուեցաւ, ու կրամի հաշուով սկսեցան ծրարներ չինուիլ։

Ներսէս Հայոլեան

ԻՄՐԻՆՑԻՐԻՑ

Շէհրը մէքթուբ մուխրիմիզէն ալսիր. նոյեմ. 8 թարիխէն ալսրըմշ մէքթուպ սրբ։

ԼՕՐՏ ՏԻՒՖՐԻՆ

Միւէլլիֆ,

Պու տարահ ալսիր. սաաթ 9-տա թօրլար էնտախթ օլունմայա պաշլայըլդ, ինկիլթերրա տէվլէթինին Տէրսաատէթ սէֆիրի Լօրտ Տիւֆրին ճէնապէրի պուրայա մուվասլէթ իթմիշ տիր։

Միւշարիլէյհ հազրէթլերի սաաթ օն պուլուդ բատտէլերինտէ պիր լանտօ արտպայա բաքիպէն իսքէնտերիյէի սէյր ու թամաշա ղրմիրնտա Բաղէտ-Թինտէն պիլ հարէքէ, Մէնշիյէտէն միւրուր վէ բէր չօղ մահալլերի սէյր ու թէմաշատէն սոնրա, էօյլէն թաամը իթմէք իչին եինէ Բաղէտ-Թին սերայընա ավտէթ իյլէմիշ տիր։

Պատէթ թաամ լօրտը միւշարիլէյհ հազրէթլերի՝ Գահիրէյէ կիթմէք իչին խաստէթէն չրգարըլմիշ օլան Թրէնէ բաքիպ օլմադ իւզրէ եինէ Բաղէտ-Թինտէն արապայա պինմիշ վէ քէնտի գարշըսընտա խրտիվ հաղրէթլերի թարաֆընտան իսթիգպալինէ կէօնտրիլմիշ օլան Սամի բաշա պուլունտուղու կիպի, Մատամսընդն գարշըսընտա տախի ինկիլիզ ժէնէրալ գէնսէօլսու Սըր Մալէթ հաղրը պուլունմուշ տրը։

Միւշարիլէյհին արապասընտան սոնրա կիտէն արապատա տախի Զէքի պէյ՝ սէֆիրին մայէթ մէմուրէյնի իլէ բաքիպ օլմուշ վէ պունլարտան սոնրա իսքէնտերիյէ մուհաֆիզը Ահմէտ բաշա վէ զապթանտան Օսման պէյ վէ 10 գատար սիվարի ասքերի բահրէվան օլմուշլար տրը։

Սաթսօնա մուվասէլէթ օլունտրգտա, սէֆիր՝ մայէթի իլէ եէրէլշտիյի ագրպինտէ եանի ալսիր. սաաթ 1 ½տա թրէնէ հարէքէթ էյլէմիշ տիր։

ԳԱՀԻՐԷ

—

Շէհրը մէքթուբ մուխրիմիզէն ալսիր. նոյեմբեր 7 թարիխի թարաֆընդա կէօնտէրտիի մէքթուպ տրը։

Մուհարբիր էֆէնտի,

Պունտան էվվէլկի պիր գաչ մէքթուպտա իլէ իթմիշ օլտուղմ վատ մուճիպլինճէ, Արապինին իսթինթագ վէ մուհաքէմէսի հագգընտա մտիւմաթ ինթիզարընտա իսէնիզ, պու մէքթուպ իլէ տախի օլ պատտէ պիր շէյ եազամայաճաղմը մաէլ իթթիզար պէյան իտէրիմ։ Զիրա պուրատա պիր գաչ կիւնտէն պէրու Արապինին իսթինթագը սէօղիւ գալգտրգտան պաշգա իսվինի տախի իչիթայիմիզ եօղ ՝մը։ Մէրգումին իսթինթաղընը ինթիմայա հէր կիւն չար չէշմ իլէ մունթաղը պուլունտուղ իսէ տէ, պու կիւն եարին վուգու պուրաճաղը սէօղիւնտէն պաղդա պիր շէյ իչիթմէսիք վէ հէլէ ան կիւնտէն պէրու իսէ Արապի պուրատա՝ ՝ը (Գահիրէ) տէյլի՝ մի օրատը տախի մէճհուլումուղ տրը։ Պինտէն ալէյհ չիմիսիլիք օլ պաղտէ հավատսաթատան սարֆը նազարլա, տիկէր պաղը կէօնտ մուլիւմաթ ինթազնա պէտ ու միւպաշէրէթ իտէրիմ։

Գահիրէ շէհրինի մուհաֆազա իտէն պէօյլէք պիր գալէ՝ իւշտէօրթ կիւնտէն պէրու ինկիլիզ ասքերի թարաֆընտան քէմալը իսթիճալ վէ ֆէվգէլատէ գայրէթլի թագվիյէ վէ թահքիր իտիլմէքտէ օլուպ, մէգրիբ գալէ էնվաի ճընս վէ քիւլիյէթլի թօրլար իլէ թէճհիզ իտիլմէքտէտիր։

Պաղթէթէն վէ քէմալը կէրմի իլէ վուգուա կէլէն չու թէտարիքեաթ հագգընտա պիր կէօնտ մալիւմաթ տէսթրէս օլմամտըմ։ անճագ իլէրուատ եազարըմ։

Մ. Բալմէր նամ զաթ իլէ բէֆիգի իբի ինկիլիզէրին գաթիլլերի օլան վէ կէչէնտէ ախշ ու կիրիֆթէլ հապս իտիլէն Պէտէվիլէր՝ տիւնքի կիւն հապսխանէտէն ֆիրարա մուվաֆֆագ օլմուշլար տրը։ Պունլարըն Սուրիա թարաֆլարընա սովուշտրգլարը մանտուն օլարլընտան, իճրան թէհարրիյաթ իչուն Գանթարա, էլ-Արիշ, ճիվարարընա Գուասբ-Շերիֆ, Ղազա սինօրլարընա ինկիլիզ բօլիսլերի սէվգ օլունմուշլար տրը։

Իսքէնտերիյէտէ ալսիր. նոյեմ. բէրին Յինտէ իբի Ռուս մարնէլի՝ քէօր սէրիսօղ օլտուղլարը վէ էլէրինտէ եաթաղանլար պուլունտրը հալտէ կէրէք եէքտիկերի իլէ գավկայա պուլաշտրգլարընտան վէ կէրէք կէչէն տէժէն էհալիյէ սարդէնթլրդ վէրմէքտէ օլտրգլարընտան, պու եիւզտէն հասրլ օլան խէվֆ ու հէյէճան՝ պաղը—քիմնէլէր թարաֆընտան յունիս 11 վագասը կիպի պիր արպէտայա խնատ իտիլէրէք, հէր քէս տիւքքան-լարը դարամայա վէ պաղլարը տախի մալլարընը մէվտանա պրրադարադ ֆիրարա չիթապ իթմիշլէր իսէ տէ, տէրհալ մահալը վագասյա 40—50 բօլիս եէթիշէրէք մէրգուման մարնէլլերի տէրտէսթէ վէ հէյէճանը ումումիյի թէսքինէ մուվաֆֆագ օլմուշտրը։

Թարպու Նամընտա պիր գումբանիա թէքիվ Գահիրէ իչինտէ օԱԷԽ արապալարը իշլէթմէք իւզրէ իմթիյազ իսթիհսալ էյլէտի։ Մէգքիւր արապալարըն պիրինճի մէվգրի պուրա ագչէսի 2 վէ իքինճիսի 1 զրուշ օլանագ տրը։

Բրէնս Իպրահիմ բաշա Իսքէնտերիյէտէ Մէհմէտ—Ալի նամ մահալտէ միւհթերէգ օլան թէքիլ էպնիյէսինին ինշասընը պիր Ֆրանսըզ Անոնիմ գումբանիասընա թէսլիմ իթտի։ Մէգքիւր գումբանիա էպնիյէի մէգքիւրէնին ինշասընը 6 սենտէտ իթմամ իթմէնի թէճհիւտ իթմիշ տիր։

Ֆիւզի եէվմ Ցամանհուրտան պուրայա բէք չօղ բամգրպ կէլմէքտէ օլուպ, պուրա տպչէսի իլէ 300—350 զրուշ իթմէքտէ տիր։

Ալսիր. Նպեմբերին Զորնտէ գարայէլտէն պիր գրեաղ պօրա իլէ չիտէթլի պիր եաղմուր կէլմէյէ պաշլայըրգ 3—4 սաաթ գատար տէվամ իթմիշ տիր։ Սօգագլար էօյլէ պիր պաթաղ վէ բիս հալէ կէլմիշ տիր քի, եիւրիւմէք իմքեանընն խարիճինէ չըդմըշտրը։

Զէսը— Շիմտի ալարդրմ մէվսուգ ոլիր խապէրէ կէօրէ, Ադրապի քէֆիֆսիզ օլուպ, էսքի Մըսրընը գարշըսընտա ճէկպյէ նամ մնհալէ կէօթիւրթպիշ տիր։

Քէղալիք Թուլպա բաշա Թուրայա կէօնտէրիրմիշ վէ տարիթ թահթը խթինթագտա պուլունան պաշքթան թօրխանէտէ պուլունմնգտա իմիշլեր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Շուրաի-Տէվլէթի աղալըղը՝ Շուրաի Մալիյէ աղաքնտան Մէմուտ պէյ էֆէնտի հապրէթլերինէ,

Շուրաի-Մալիյէ աղալըղը՝ Թօրխանէի ամիրէ մուհասէպէճիի սաղրդ բեամիլ էֆէնտի հաղրէթլերինէ,

Իսքիւպ սանճաղը միւթէսարրքը Ֆարիգ պէյ էֆէնտի հաղրէթլերինէ Ռումելի պէյլէրպէյի բայէսի,

Շուրաի-Մալիյէ աղալըղը՝ խաղինէի խասսայ Շահանէ մուհասէպէճիի էսպագ Ռաթա էֆէնտիյէ,

Եէհր Լմանէթի մէճլիսը իտարէ ոպաղընտան Շէքիպ պէյ էֆէնտիյէ րիւթպէի ուլա սընֆը սանիսի,

Ռուսումնթ Լմանէթի ճէմիյէթ գալէմի միւմէյյիզի Ալի պէյէ վէ թէրճէմէ գալէմի միւտիրի Եանդօ, վէ մանիֆէսթօ գալէմի միւտիրի ՃԻՒՂ, վէ Տէրսաատէթ էճնէպի կէօմրիյիւ սէր էսթիմաթօրը Ռաֆուլ Բահման, վէ Գալաթա կէօմրիյիւ պաշ բեամիպի ՃԷՄալ, վէ Իվիր ռուսումնթ նէզարէթի մուհասէպէ պաշքեամիպի Իպրահիմ Լմհէմ էֆէնտիլէր իլէ նէզարէթը մէգքիւրէ թահրիրատ պաշ քեամիպի Բաղիպ պէյէ, վէ Բրէվէզա ռուսումնթ նէզարէթի պաշ քեամիպի Լօմէր էֆէնտիյէ րիւթպէի սալիսե թէվճիհ պույրուլմուշ տրը։

—

Գալաթա կէօմրիյիւ նազրը Ալրիֆ, վէ Տէրսաատէթ Ռուսումնթ նազրը Սէրմէտ պէյ էֆէնտիլէրէ իչինճիս Մէճիտի,

Տէրսաատէթ էմմաան տախիլյէ կէօմրիյիւ նազրը Պէհճէթ էֆէնտիյէ տէօրտիւնճիս ռիւթպէ նիշանը Օսմանի իհսան պույրուլմուշ տրը։

ԲԼՕՄԻ

Մէմուրիյնտէն ցիմմէթինէ ագէ կէչիրէնլերտէն վէֆաթ վէ եախօտ զայպուպէթ իտէնլերտէն պաղրլարը զիմմէթլերինին քիւֆէլաընին (քէֆիլլերինին) ատմ իգթիտարլարընտան պահս իլէ, թէրզինը գայտլարը ախտ զրդրը տարիրէլերտէն իչար օլուսմասընա, վէ քէֆիլէթ նիզամնամէսինին 7նճի մատէսինտէ քէֆալէթէ բապթ օլունանլարան պիրի քէֆիլ իթաանա մէճպուրիյէթի իսթիզամ իտէն տիկէր պիր մէմուրիյէթէ նագլ օլունտրը վէ եախօտ էմնի մէմուրիյէեէթինտէ քէֆիլինին պիր սէպպէպ սերվէթ վէ իգթիտարընա խալել կէլտիկի վէ եա վէֆաթը վէ եախօտ քէֆիլէթտէն իսթիֆասը վուգու պուլտրը հալտէ, թէճտիտը քէֆալէթէ մէճպուր օլաճաղը մուհարրիր պուլունմասընա մէպնի, հիւքմը նիզամա թէվֆիգէն պատէղին պու միսիլու քիւֆէլանը սերվէթ վէ իգթիտարընն տերէճէսի վէ եախօտ վէֆաթը վուգու պուլուպ պուլմասընը թէհարրի վէ թէագիդ վէ քէֆալէթի թէճեեա օլունարագ էմվալը խազինէնին զայտան վիգայէսիյլէ, պու մաղուլէ հալաթին վուգուընա մէյտան վերիլմէ մեհնեն եթթինա վէ տրգգաթ օլունմասընին պիլճիմլէ տէվամը վէ վիլայաթա թավսիյէ վէ իդարան Շուրաի—Տէվլէթաէ թէղէքքիւր վէ թէնսիպ օլունմուշ. վէ պիլ իսթիֆան իրատէի Սենիյէի ճէնապը Բահրիյէ տախի օլ մերքեզտէ միւթալիգ պույրուլմուշ օրմաղը, իլանը քէյֆիյէթէ իպթիտար գըլընտը։

ՄԻԼԹԷՖԷՐՐԻԳԱ

Շգօտարատան տիւնքի Սրմատրա եւգրլան պիր մէքթուպտա պէրվէճը աթի օգունմուշ տրը։

Պունտան աղ վագթ մուգատտէմ Գարատաղ վիլիօտալարընտան Մարգօ Միլանինին Գարատաղտա ախշ ու կիրիֆթ օլունտրը եաղըմիշ իսէ տէ, Գարատաղտան ալարդրմ մալիւմաթը սահիհէյէ կէօրէ, թէվգիֆ օլունան վիլիօտա Վիւգօ Միլանի օլուպ, հաթթա պունունը պէրապէր բրէնսէս Միլէնանը ամուճաղատէսի վիլիօտա ճիուրովիչ վէ տիկէր պիր խայլի նուֆուզը Գարատաղը մահպուս օլմուշտր տրը։ Պունլարըն թէօհմէթի՝ վար գուվվէթլերիյլէ Աւբսթրիա հիւքիմէթի տէյհինտէ պիր իսեան զուհուրինէ Գարատաղլարը թահրիք ու իլթիզամ իթմէլերինտէն իպարէթ օլուպ, թէվգիֆլերիսիսէ՝ բրէնս Նիգօլանը Ռուսիայա կիթմէզտէն էվվէլ Վիէննայա կիտուպ պիր միւտէթ օրատա իգամէ իթմէսինտէն սոլայը վուգու պուլմուշ տրը։

Բրէնս Նիգօլա Զէթինէէյ ավտէթ իթմիշ օլուպ, հուտուտ պոյունտա պուլունան Գարատաղ գալէ թօրլարը էնտախթըյլա բրէնսը միւշարիլէյհին ավտէթի սէլամնմնմշ տրը։

Բրէնս Նիգօլանը Ռուսիատան Գարատաղլարը ավտէթինտէն պէրու Գարատաղլարը Ադնավուտլար հագգընտա իթթիհատ իթթիֆաքլերի մէպլէք ու հարէքէթէ չայանը գիրր ու իշար տրը։ Շեօյլէ քի, թէքմիլ էմարէթը մէգքիւրէտէ քեմալը խահիշլէ մուհարէպէյէ տարիր պէօյլիւք թէտարիքեաթ կէօրիւլմէքտէ օլուպ, հալ պու քի թէտարիքեաթը մէգքիւրէտէն մագսէտ նէ օլտրգը ապա անլաշրլամմնմշ տրը։ Գարատաղ ռուէսասը միւթէմատիէն ադտը իճթիմա իթթիֆաքլերի կիպի, ասքէրլերի տէ՝ բէիսլերինին սրրը սաղլամագլարընա նիսպէթ գապուլ իթմէղ տէրէճէ պօշպօղաղ օլտրգլարընտան, աչգատան աչրդա Ադնավուտլրը զապթ իտիւպ եագընտա Գարատաղա պիրլէշտիրէճէքլերինի սէպյէյօրլար։

Անթիվարիտ, պիր թօր տուպաղը իլէ պիրլիքտէ պուլունտրը բիվայէթ օլուսան պիր Ալէման սէֆինէսի՝ Գարատաղ հիւքիմէթի թարաֆընտան Ալէմանիայա պրարրշ օլունան քիւլլիյէթլի մուհիմմաթը գարայա չրգարմշ տրը։ Թէէմինէն խապէր ալընտրընա կէօրէ, տիկէր պիր չօղ սեֆինէլէր սախի Անթիվարիյէ մուհիմմաթ կէօթիւրմէք իւզրէ եօլա չրգմշլար տրը։ Ռուսիատան պինլէրճէ Ադթրախան գալրաղը Զէթինէէյ կէթիրիլմիշ տիր։

Թա եապընմըզտա վուգուպուլան չու հարէքէթտէն մագսէտ նէ օլտուղու պուրատա (ընգօտրա) քէմալը էնտիչէ իլէ սորուլյօր։

Թիւրքիա իլէ Գարատաղ հուտուտը գուրպինտէ եերլէշմիշ օրմանք Ադնաւուտ գապիլէլերինին սէրքէրտէլերի՝ Գարատաղլարը աչգատան աչրդա վէ քէմալը ղայրեթ ու կէրմի իլէ իճրա իթթիքլերի չու թէճհիզաթ վէ թէտարիքեաթան միւթէէսսիր օլրագ, Թուզիտէ թօրանմշլար, վէ Գարատաղլարը վուգուը իհթիմալտէն օլան պիր թաարրուզը նա գարշը նէ թէտպիր էլէ ալաճագլարը հագգընտա իճրաի միւզաքէրե կելէմիշէր տիր։

Մէճլիսը մէգքիւր էօյլէ պիր թաարրուզ վուգուի թագտիրինտէ, վաթանլարընն միւտաֆաա վէ մուհաֆազասը իչուն պիլճիմլէ տաղը Ադնաւուտլարընն սիլահա սարըլմասընա, վէ Գարատաղ պէյունլարընը ալթընտա պաշ էյմէքտէն իսէ, էմվալ վէ հայաթլարընը ֆէտա իտէրէք՝ տամարլարընտա պիր դաթրէ գան գալանճայա գատար մուհարէպէ իթմէլերինէ իթթիֆաքը արա իլէ գարար վերմիշտիր։

—

Պունտան ագտէմ Բարիզատ Լիթթրէ իսմինտէ պիր Ֆրանսըզ պուլունուպ, մումանիլէյհ՝ Զուլուխթան մուհարէպէսինտէ Ադապինին ֆամիլի ժէնէրալ Ուրլուլինին հայաթընը գուրթարմշտրը։ Գուրիէր Լիթթրէ նամընտա օլան Ֆրանսըզ նասրլա գիլէք թէքմէսինէ օղրայլպ սէրվէթինի զայպ իթմիշ վէ իսմիտ Պունընտա ինկիլիզ օրատուսնա կէօնիւլիս եազըմշտրը։ Մումանիլէյհ քէսպը սէրվէթ իթմէք իւզրէ իսմիտ Պրունընա կիթմիշ իսէ տէ, մուվաֆֆագ օլամամշտրը։ Ժէնէրալ Ուրլուի պու ատէմին տիրայէթինտէն պահս օլունտրգրը իշիթտիքտէ, մումանիլէյհի քէնտիսինէ եավէր նապ իթմիշտիր։ Իշթէ պու մէնսէլէ Լիթթրէ՝ Զուլուխթան մուհարէպէսինին թանիհայէթինէ գատար լօրտ Ուրլուի իլէ պէրապէր պուլունմշտրը։ Զուլուխթանտա վագը իտտիւնկուէ նամ մահալտէ մումանիլէյհ Մ. Լիթթրէ՝ օթլար իչինտէ կիղէնիպ ժէնէրալ Ուրլուիյէ կարկը իլէ նիշան ալմագտա օլան պիր Զուլույը գաթլ իթմիշ վէ պու սուրէթլէ ժէնէրալ Ուրլուիյի մուհագգագ պիր էօլիմտէն գուրթարմշտրը։

Մուհարէպէ խիթամ պուլմագտա, ժէնէրալ Ուրլուի՝ Լիթթրէյի եանընտա սագլամագ խթէմիշ իսէ տէ, մումանիլէյհ սէրէճէի նիհայէթ վաթանբէրվէրլիկինտէն նաչի պունու բէտտ իթմիշ տիր։ Ի վագթ ժէնէրալ Ուրլուի Լիթթրէյէ 200 ինկիլիզ լիրասը վէրմիշ, հալպու քի մումանիլէյհ խթիգրազ մագամընտա մէգքիւր ագչէյի գապուլ իսէպիլէճէկինի պէեան իթմիշ տիր։ Բիէր Լիթթրէ՝ պու ագչէ իլէ Բարիզատ Մանբարնաս պուլվարընտա քիչիւք պիր սէրկի քիւշատ իթմիշ, վէ իշ օ տէրէճէ իլէրի կէլմիշ տիր քի, ժէնէրալ Ուրլուինին տիրէրէն Բարիզատէն կէչտիկինտէ, մումանիլէյհ Լիթթրէ լօրտ Ուրլուինին օթէլինէ կիտուպ խթիգրազ մագամընտա ագտէմճէ գապուլ իթտիկի 5000 ֆրանգը ֆայիզիլլէ պէրապէր վէրմիշտիր։

Ժէնէրալ Ուրլուի հէր նէ գատար մէպլաղը մէգքիւրը մուսիրրանէ բէտտ իթմիշ իսէ տէ, նիհայէթ ալմայա մէճպուր օրմուշ, վէ պունուն իւզրինէ Լիթթրէյի թաամա տավէթ իթտիքտէ, մումանիլէյհ՝ պու տավէթի տախի ապա գապուլ իթմէմիշ տիր։

—

Թիֆլիստէն եազըլըրընա կէօրէ, Իրան տէվլէթինին հուտուտը Օսմանլյէ ճիվարընտա պուլունան ասքէր գօմանտանը էմիր նիզամ վէֆաթ իթմիշ տիր։

—

Գրպրըղտա Թուղլա լիմանընտա ինկիլիզէր տէմիրտէն եէնի պիր խաքէլէ տատա ինչա էյլէմիշլեր տիր։

—

ՀԱՄՊՈՒՐԿ ՎԷ ՊՐՈՒՆՍՎԻԿ ՎԷ ՍԱՂՄՈՆԻԱ ԲԻՇԱՆԴՈՒԼԸՐ

Համպուրկ քիյանգօսանդիկէ տինճի գրամ Գիանգէսի Բուսնոյլիճքը գնեմ ակին իճրա օրանճարնաան, եուրնով հոկտեմբեր 23ին Գոնկոն քէչիսէ օրանան մէ թարաֆիրմէրան ատիրիր օրան պիճէրիգրատն ատիրէ դի ֆումէ բօլարա վասարէվ իլիմէզ օրաս դունուան, համիլլերի կէլիպ ապէչէրինի ալմայա տարէթի օրանուրլար։

Ֆը-Դը	Մարք
4461	10000
4841	3000
40957	3000
36099	1000

12223—18074—69231—80053 պէհէրի 500ը մարք

4805— 4807— 4814— 4845—
4866— 4868— 4888— 4891—
4897— 4898— 5891— 5894—
5896— 6686— 6659— 6683—
6685— 6692— 6695— 6697—
12206—12218—12227—13460—
13462—13463—13464—13469—
13476—15004—15027—16173—
16177—16181—16186—16188—
18067—23577—26431—26436—
26441—27900—27914—27921—
28919—28920—32140—32169—
32171—32172—36096—36104—
36109—36110—36112—36212—
36213—36215—36218—36230—
36236—36241—36249—26251—
36263—36266—36269—36287—
37571—37573—37590—37591—
37598—40863—40865—40879—
40886—40894—40899—40913—
40914—40916—40918—40929—
40940—40947—40966—40974—
40975—40987—40992—40994—
41007—41012—41016—41020—
41075—42322—42323—43825—
54531—55323—55327—55335—
55358—68940—69250—80017—
80026—80041—80044—85144—

Քէղալիք Պրունսվիք բիյանգօսունդն ալթընճը քէչիսէսինտէն 40648նօ. 3000 մարք, վէ Յագօսնիա բիյանգօսունդն պէչինճի քէչիսէսինտէն 96140 նօ. 3000 մարք գազանմըշ օլսուգլարընա տարբ թէլեկրաֆ սպրիշ օլսուզ, համիլլերինի կէլիպ ապէչէրէրինի ալմայա տարէթի իտերիմ։

Գալաթասրայ Գիմնազիան խանընդան
գարշլարնտա Ն. 9
Մուրֆ
Զ. Փ. Զոֆոբէան
2-2

Համպուրկտան ալնան ճէտվէլ վէ թէլեկրաֆլարա կէօրէ, նոյեմբեր 3ին Դէհէ գասար չէհրը մէգիբէրտէ վուգու պուլան ղինճի սընըֆի գուրա քէչիսէսինտէ պէնիմ սաթմըշըմ պիլէթլէրտէն ամիսէ քի նիւմէրօլար գազանմըշլար տուր։

10647, 28480 նիւմէրօլար 2000էր մարք։

3578, 11538, 15241, 15944, 15987, 15997 նիւմէրօլար, 1000էր մարք։

1089, 6457, 17546, 24819, 84688 նիւմէրօլարն պէ հէրի 500էր մարք։ վէ 911, 918, 924, 934, 1081, 1087, 1413, 1422, 1428, 1435, 1436, 1447, 1471, 1482, 5573, 5599, 6462, 7963, 7979, 10618, 10623, 10628, 10649, 11577, 14611, 14621, 15250, 15267, 15272, 15275, 15276, 15298, 15932, 15943, 15950, 15964, 15975, 16371, 16377, 17356, 17339, 17354, 17363, 17377, 17378, 17380, 17382, 17541, 17542, 17583, 24824, 24841, 25094, 25483, 28124, 28136, 28176, 28190, 33258, 33275, 69537, 69539, 69540, 79932, 79941, 79951, 79953, 79963, 79974, 79983, 84556, 84614, 84617, 84621, 84623, 84628, 84635, 84666, 84668, 84673, 84687, 84697, 88767, 88772 նիւմէրօլար՝ 145էր մարք գազանմըշլը կիպի։ Պրաունշվայկ բիյանգօսընդն 709 նիւմէրօսը տա 2000 մարք գազանմըշ մըր։

Պու պիլէթլէրի համիլ օրան զէվամի՝ գազանըլան մէպլուղը ալմագ իւզրէ Գալաթասրայ Գիմնազիան խանընդան 18 նիւմէրօլը Ժ. Տ. Ծանէլիթ անընն մագազասընա միւրաճաաթ իթմէյէրի իլան օրանուր։

Ժ. Տ. ԾԱՆԷԼԻԹ
Տէրսաաաէթ 16 Նոյ. 82

ՍԱՐՐԱՖԻՅԷ

ԼՕՆԴՐԱ ՓՈՐՍԱՍԸ

Լօնդրա 15 Նոյեմ.

Լիմիթը Հսկանը Իգ. Լիր.	102-¾
Օսմ. ֆրհանը ոսկեղը	11-13/16
» » դրաանը	11-⅞
Իսթիգրատ 65	15-¼
» 69	13-⅜
» 73	70-¾
» 72	24-½
» 73	11-¾
Օսմանը Պանդասը	20-⅛
Ռուսիա Իսթիգրասը	85-⅜
Մեսրը տուլ. մուֆթա հրատ	68-½
» իսթիգասը	91-
Տարբա Սանիէ (Մեսրը)	69-⅝
Ռուշիա Իսթիգրասը (Մեսրը)	91-
Մաճարիսթ. էհսանը 1877	102-½
Գամպիո Բարիզ 3 այ վասէ	-

Բարիզ 15 Նոյեմ.

Ֆրանս. էհս. 3 % ֆր.	80-30
» » % 5	114-42½
Օսմ. էհսանը աշղլարը	11-90
» » դրաանը	11-95
Իսթիգրատ 65 ֆր.	-
» 69	65-
» 73	57-
Ռումելի շըմէնտֆէրի	54-75
Օսմ. Պանդասը	757-50
Գրէսի Լիոնէ	595-
Գրէսի Ֆոնսիէ	1352-50
Լիոն ազսիոնը	1600-
Սուէյշ ազսիոնը	2532-50
Ռուսիա 5 % 1877	89-30
Իսթալիա էհսանը	89-20
Մեսրը ֆոնս. մուֆթ հրատ	348-75
Մարգրեթան էհսանը	100-⅞
Լուսնան 6 % 1879	412-50
Գամպիո 3 այ վասէ	25-25

Վիէննա 15 Նոյեմ.

Ամիո Ֆիորին	-
Ռումելի շըմէնտֆէրի	-

ԳԱԼԱԹԱ ՊՈՐՍԱՍԸ

Էսկ. ռում. տիւն ազշ. գաս.	13-09
Պու սապահ աշղլարը	13-06
Մեսրը մուֆթահրատ, գնար.	78-25
Պու սապահ աշղլարը	78-25
Իսթիգր. 63 (մուֆթ)	78-
» 65	74-
» 69 (բինար	64-50
» 72 (Պոն տիւ թրէ.)	24-
» 73	59-50
Ռումելի շըմէնտֆէրի	54-
Ադէն Ֆայիզի	9-
Բէյրութ Դրը	-
Հէվլէսիզ »	37-20

ՊԱՆԴԱ ԱԳԱՍԻՕՆԼԱՐԸ

Գրէսի ժէնէրալ	6-30
Սթամպոլ պանդասը	9-
Սօսիէթէ ժէնէրալ	5-15
Թրամվայ	3-35

ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՅԱԹԸ

Օսմ. լիրասը 100 դրշ.տան	Դշ. Բր.
Պէյրամ մէճիտիէ Ֆարգը	107-38
Մէճիտիէ »	101-50
Պեշլիք »	104-
Ալթընտաղ »	124-50
Պաղրը »	700-
Գայմէ	1050-
Ինկիլիզ լիրասը	110-
Ֆրանսզ ալթունը	87-28
Բօլ	9 - 6
Գրէմից ալթունը	51-20
Գարպոն գայմէսի	9-15

ԻԼԱՆԱԹ

Մագրի գարիչէսինտէ ալագզ ադաճը ճիվարընտա Գրը թաշը գամ մահալտէ մուգիմ թէպասի սէվկէթը Ալիչէտէն Մարտիրոս վէ պիրատէրի Աբրթին նամ չախալարը Սամաթիատա Շերպէթխանէ սօգաղընտա մուգիմ Յուստիանէ գատընա պա իլամ պօրճարը օլան մէպաիզը մալիմէնին թէէմինը իսթիֆասը գրմիրնտա մէտուեունը մէրգուտիէրին գարկէի մէգբիւրէտէ Պարութխանէ ճատսէսինտէ 5 հիսէ իթիպարը իլէ վագը արսատա հիսսէի չայիարարը օլուզ մահճուզ օլան 150 գրա արսանրն իլանտան 15 կիւն սօնդրա միւզայէտ օլունճաղը Զէքմէճէի-Մայիր դազարընն Մագրի գարիչէսինտէ վագը մահքէմէի պիտայէթ իճրա տարիրէսինտէն իլան օլունուր։

23 Թըշրին Էվվէլ 98.

ԴԱՆԻԷԼ ՊՈՐԱՏԷՐԼԷՐԻՆ

ԹԻՐԹԻՊ ԻԹՏԻՐԱԼԷՐԻ

ԷԼԻԲՍԻՐ ՖԷՐՐՕ-ՄԱՆԿԱՆԻԳՕ ՔԻՆԻՔԻՆԱ

Գընաղընանը բէք պէս վէ մագպուլ պիր մուալճէճ օլաբիլը ամբպպի հազիգա թարաֆընան թարտիգ օլունմաճ։ օյմաղլա, տէմիր իլէ գընուգընտան մանրութ օլարագ թէրքիպ իսիլէն մանկանէղ թէրթիպի ուսում քիմեակիրլէրին մազհարը թագարիր ու թասվիպի օյմուշ սըր։

Ամբպպա՝ բէֆիկլէրինն պիգիմ էլիբմիր հագպընտա պէյան իթիքէրի էֆքարը միւթալա իսէճէլբէրի վկան։ Ավլիքար Ֆէրրո-Մանկանիգին՝ Տէբէբ-ի (կիւճ իլէ հագմ) Գըլբաղ Ամենօրէ Էմբրէճէ (գան սիրմ) Լեֆէբրէ, Ֆիէվր Թէֆէ խասթալգարընա նիհայէթ ատրէճէ եարբար օլարընը վէ պու խասթալարա չիֆա վէլ տիքանէն մատտա գուվվէթ տարի վերմիկնի բէք մահիր պիր քիմեական գալիէն պէյան իթմիշ տիր։

Տէրգիմօսը Ինկիլիզ խասթախանէսի տիր։

ՏԱՎԱ ՎԷ ԲԻԼԻ

ՄԱՐԳԱՐԵԱՆ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԷՖԷՆԴԻ

Անասալ թահրիրատը էճնէպէյէ օտաստ խիլաֆասընան օլուպ, 20 սէնէստէն պէրու միւդար Ռումելի վալիլիյի թէրճէմանլըղը իլէ Պէյօղլու ճէվա տարէսի միւսթանթիգլիյինտէ վէ Ռուստ մահթիմանէթի մանիֆէսթօ գալմի միւսէլլիմիյինի իլէ Լոտինի վիլայէթի տարիսինտա Օսմ. տրբ. պրպ գաղատ միւտատիի ուսմանիլիկինտէ վէ իւսկիւտար ճէվա տարիէսի սէրմիսսթանթիգլիյինտէ միւսթանտէմ պուլունմուշ օլարընը հալտէ, պու տէֆա մէհաբիմը հուդուդիյէ վէ ճէղալիյէնին քեսֆիֆէսինտէ իճրատ վէ քեսալէթէ մէհզուն օյմագ իւզրէ Ամիկէ նէզարէթը ճէլիսէսինտէն պիրինճի սընֆի չահատէթնամէսինի պիլիմթիհան խթիհսալ իլլէմիշ օյան Մարգարեան Յովհաննէս էֆէնտի Գալաթատա Քիւրքչիլէր իսկնտէ Ջիյվեր պէյ իսանընատա 17 նիսէմբերօր օտայը քէհանիսինէ իտարէխանէ իթթիհսալ իթմիշ օլարընը իլան օլունուր։

Լիֆենտիի մուսանիլէյհին միւսթագիմ վէ ուսմուր ճէղալիյէտ զայէթ միւճէրրէպ օլարընը միւսթանպէրտիր մէվսուդէտէն տիր։

10—8

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ

Լ. ՃԶԱԽԱՆԷԻ

Պ. Վ Հ. ՔԷՌՉԷՆԹԷՔԵԱՆ ՊԷՐԼԵՑԷՔԼԷՔ

Միւտատէթի մէտիտէսէն պէրու կէրէք էճգա թիւճճարլարը իլէ վէ կէրէք էճգաճելրգ սանասրը իլէ մէշղու պուլունուպ, բազալիլրս էճգալիներին հաշնուտիէթի իլիւն էյսէն կէլէնի ասլա տիրիղ իմմէսիֆիմ, հիւրմէթլու միւլթէրիլէրիմիզէ վէ ուսմամ էճգալիկ բանա մայիմ տիր։

Պու ատֆա տարիխ էօթէ էր պէրու հիրմէթլու միւլթէրիլէրիմիզէ պէսէրէք պիր սուհուլէթ պամար իլիւն պիր էճգարխանէյի քիւշարնա արգուքէշ օլուպ, վէ պու արգումզգա տարիխ Նոյել պարադ, չոգ անէլէրսէն պէրու ամմէնին մարիմբ օլան Սթանպուլ Եէնի Ճամիսէքի 26 Նուամբրօ իլէ մաբարգամ էճգա սէբգիթմամուզատա մատատա, պու ատֆա եինէ Սամմպուլա քէսբրիս գրաբ սրնատա 77 Նուամբրա իլէ մաբարգամ Պ. Վ Հ. Քիրզիրիբեան Պիրմատէրլէր իւնվանը իլէ պիր էճգարխանէ վէ սէբգիթմա քիչատա Լիմմի ծրատզուսուգու, հիբրմէթլու միւլթէրիլիմիզէ վէ ուսմամ էճգալիյէ արգ ու պէհան իսէրիզ։

Մէգբիր էճգարխանէ վէ սէբգիթմամուզատա, Ֆրանսանդն, Լօնդրանդն վէ Ամէրիկանդն թէրթիպասը քիմեէվիյէսի իլէ էճգայի միթէէվիյէսի արգարմը եարբրմը վէ ճն ալա ճինպրիրնէն մէվճատա, վէ էճվէն ֆիրատիա ֆիրատիի օլունուր։ Պուճարատան մատատա հերան իմալ պուռնան էնվամ ճինս շարագ, գոնեագ, թազէ մատէն սալարը, վէ պիրինճի նէվ պալըգ եաղը, վէ մէշրուպաթը ասլիրէ ասլիմա պուրուճուտուզ կիպի, էնվամ ալճամ վէ էամ վամա տարիխ մէվճուտ սրը։ Մէգքիր էճգարխանէմիզէ վարիտ պան բէշէթ ալարը, ա՝գարիպ թազէ իլանլար վէ էճվէն ֆիրատիար իլէ զաէթ սրգագրը պիր սուրէթմամ իլան օլունուր։

Պուճուտան տա գամի նազար, մէգքիր էճգարխանէմիզ իւզրինէ հեքիմլէր իչուն տարիխ ասրիկէթէն պիր մահէլլ թարիխս օլունմուշ օլուպ, պու պապատ պիր մարազատան տարայը հէքիմ իլէ պիր խթիպարէ իթմէք արգասը պան էվվամ, մէգքիր էճգարխանէմիզէ թէշրիֆ բույուրուլարընա, հեր պիր հիհէթլէ ֆայիտէ մէնան պաճապարընը տարիխ պէճան վէ իլան իսէրիզ։

Պուտ հու չէհրիմիզ սիրպպան հայրգարընան քէնտ մէհարէթիյէ հերքէսէ թանրիրիշ օլան Տոգթ. Արտահան էֆէնտի տարիխ, հեր բարար կիւնլերի սապաքը սապահ Յիրնէն 8է գասար քէնտիսէ միւրաճաաթ իսէն խասթալարը մէճճանէն թէտավի էդիեճէք, վէ սայիր կէճէլեր սէ սապահ Յանէն 8է գասար եինէ էճգարխանէմիզա պուլունճաղ սրը։

ՏՈԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ 1862 ՍԷՆԷՍԻՆԱԷ ԻՀՂԱԼ ՄԱԼԱԼԻՃԷՅԻ ԻՀՏԱԱ ԹՈՒՆԱՂ ՖՈՍՖՈՏԻՆ ԽԱՄԻՆԻ ՎԷՐՄԻՉ ՏԻՐ։

Պու իլաճ՝ մէմալիքը Օսմանիյէ վէ Հինտիսթան վէ Զին վէ Միսիր էմիրատա սարիթ գէվաթա պայէթ մէգիֆա վէ կէրէք գարա ճիլէ թէնսիր խէլէյիսինի վէ կէրէք պիգ ճիմէմէ պայէր հայաթիյէի թագվիյէ վէ թահրիմ խիճէթ խարիր իլլամ մարմանէճ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ

Ամ վիս ֆոսֆիթատան մանկիթ (սոլիսիսան) սլուպ, բայլհա վէ ամնգարէսի լաթիֆ տիր։ Պու իլաճ՝ գայէթ սաֆի պիր մայի (հեղուկ) ալուպ, նէ սաթի ալգալայա թապիր սլուճանա էճգա իլէ մահրութ վէ խարիգիլամ գուվվէ չիճարէյի հակգ գէմանդրը գիմիակիրլիկինէ պիր էլբը նէֆիսի տիր։ Պուճուճ թէքքիվնան հէր պիր էճգա մուգիրրէ օլմայաղ իչէճիրի տաթիր գարարրզ սլմաղա, էն պէպիրք հէքիմլէր պու մուգիճէնին, վիճուտուն գուվվէի հայաթիսինի թէճտիրա իսէճէք պիր գուվվէթ մէրիք տլուգ գազանդրը, վէ պու խուսուսա հէրգամ գանդ վէ պէրինին վէ սինրլրարընն էճգարի միւթէրգիբիլիգինի գուվվէնչարիրպ ալճանատա ֆէվգէլատ մէթանէթի վէրիր, գանը սուլա դայայ իթմիրմէզ, վէ բէք գիրատէ չարարլարադգ պէճանէ վէ եարատա սիճէն եօլուրը իսէ պու եարկանլարգան տարիխ էմնիրնա տլուր, վէ պէրինին վէ տատապն (Զիրգ) գուվվէի էլտաթիլգեսինին մանհաֆադա իսէրէք Լանատա ֆէրահլեզ, տատանէթ, սէրինէ վէ դարէթի վէրիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ

Սընրլարը վէ գանդն հեր նէվի պոզուպլարը սէրիտան վէ սուրէթը տայիմէտ տէֆ իթտիկի իլիւն, պու կիւնքի կիւնտէ վէրէյն պէչիմլէ էճգան թէտավիյէտ ֆայդա տիր։ Պու իլաճ՝ սընրլարա գանդն պոզուպլարը, էն զէյտատ սընրը գայբիթլրը վէ գիհն վէ վիճուտտա գանդը վէ թահրիլ վէ մէշղուլիէթ քէսրէթլէ հասալ օլան իրթիսարարլրը, վէ պուշ վէ գուլագ ազրարը, վէ իրթահրարը, միյտէ հազիմսիզլիկի, վէ գասա ճիկեր հասարլարը, եէլի, սրնրլարտաքի ազրեյը, սէրագ, հեր տէ. բէճէտ սընրը գուվվէմզլիկի, գուվվէի հաթրզ գայաթը, պէյնի կուսիդագրը, քէսրիս գիսի, սրրի քէմիքէյի ազրեյը, լուսդակա եանի էկսպէք ռանդրը, սիյամիկ եանի գալա սընրրընտա եէրի պիր ազրեյը։ պէլ վէ մանէք խասրրը, սիտէ գարու վէ գարիհիւմ վէ գայրիհիւմ, նէսգպէլի սրդմա, սրատմազ, թրգէֆէս, վէրեմ վէ կէսիս իլլէթերի, սրրատա վէ տէրի խասթալրարը, ազալիք գազրիլրը, վասիմսրզ քէսրիյէ, էլէհարլ ինան վէ եէռուրտատա հեր հաներ ազանը գուվվէի հայաթիյինին նօգսանընտան նէյլի իսէն պիլէմէմէ իլլի վէ հասթալրզրը սէֆ ու իդալէ իսէր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՈՍՖՈՏԻՆԻՆԻՆ ԹԷՆՍԻՐԻ

Իքի նէվ օլուպ, պիր թարաֆտան պու իլաճ՝ սընրը գուվվէթինի արթրը, վէ տիկեր թարաֆտան գանդն վէ ազալիքին գուվվէթինի թէճտիր իսէր պիր վասէթա։ Պինապարին պու մուալճէ՝ գայբի վիճուտարա գուվվէթ վէրիր, վէ հասթայը եօղէ պիր հալէ կէթիրիր քի, գանն իսէրսին հիյ զաբիքդ չեքմէմիշ տիր։

ՎԷՆԷՄԷՆԱ ԴԷ ԼՈՖՈՆԻ

Պու կիւնքի կիւնտէ պէյն վէ գարաճիյէր խասթալզյարընտան վէ սիրտ ֆէսատընտան պինդէրէճ իտան էօրմէքտէ օլուպ, պու հասթալզլար հայաթը իտանդն քէօքիւնը գուրուսրլար։ Մէգքիր հասթալզլար՝ բէք չոգ տիրաբիրի զէվամ իւզրինէ ֆէնա թէէսիր խուպ, գիրա անդէր իչիւն հայաթ սէվինճի վէ ֆայանի պանճագ եէրտէ պիր եիբ օլար։ Իմէ պու կիպի հասթալզլար չեքիլ բէք չոգ զէվամ չահատէթ խէրլիր քի, ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍ ՏԻՆի հեր նէ սուրէթտէ օլսա իսէ օլսուն գուհուրա կէլմիշ օլան միյտէ ֆէսատընա վէ գարաճիյէր հասթալզընա գարշը պու կիւնէ գատ. պուլունմուշ օլան սիիկիր հեր նէվի իրտատան իսօթիւն տիր։ Իմէ ահ պէր վէ միյտէյի տիզլիթտիրիր, թէէսիրի տէ բէք չարուգ վէ մուհադդագ սուրէթտէ կէօրիւլիր, էպէտ քի, էսիրիր սէտմէք ատրէճիմնի կէլտիկինտէ վէ դիհին տարի վիճուտարտ ֆէնդրը թէէսիրինէն սոյքի ահմագլըգ հալինէ սիրշիսկինտէ, պու գուվվէթի իրտատան պիր գաչ սէֆա պէրնա, հասթանդն մէյուսիյէթի տէֆ օլուր, վէ կէրէք վիճուտը վէ կէրէք գիհնի քէսբը գուվվէթ իտէր։

ԵՒՐՄԻ ՍԷՆԷԼԻԲ ԹԷՃՐԻԲԻՊԼԷՐ

Խուսուսաթը մէգքիրէյի իսպաթ իտուպ, պուճուտան մատատա տիւնեանդն հեր միլլէթինտէն միթէպէր ֆամիլեպար վէ զէվաթը միթթէլիգէ՝ գիքր պուճուտն մուհասսանթը կէօրմիշ օլսուզլարընտան, պուճուտ տերպէսինէ չահատէթ իտերէր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ չիշէսի 4 վէ 6 վէ 11 շիլիրէ սաթրլար։ Տիւնեանդն հեր թարաֆընտա, էճգաճելրգատա, վէ թիճճարտանտա իշպու իլաճ պուլունուր։ 1862էն պէրու իշպու իլաճդն քէսրիլէ ֆիրատթիրէ մէգնի պազը քիմէնէյէր՝ թազլիքինի հարմիշլար տուր։ Անդն իչիւն սթիսէ մուհաքիր մէվսատա սրգգամ լազրմ տրը։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ

Պէհէր չիշէնին իւզրինէ Ինկիլիզ հիքիմէթի թարաֆընան պիր պանտրրալ եարբյարրմզ օլուպ, պու պ Ֆրանսն իւզրինէ ամ հայմէթլու գրպիցա հազրէթէրէրին միթէպէր գօմիսէրլերի էմրի իլէ «ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՈՍՖՈՏԻՆԻ», «Լքնան. Ինկլընա» քէլիմէլերի Ինկիլիզէ սլարագ եազրմշրը։ Եէմիլլէր՝ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ կիւնալ 3 չոր գա գաշրզրյա թասմատան եարբմ սասաթ էվվէլ եարատա պիր սասաթ սօնդրա սիմալը արրար։ 3 եաբընտա վէ օնատան եօգարը օյան չոճուզլար թասամ իւզրինէն քիչիք պիր գաբգա սալմալը տրրար։ Զասաթ գիրատէճէ օլուպ, գուվվէի հաղմիյէ բարթէսար օլմուշ իսէ, Քոլբէս վէ Մասէրա կիպի մահալլէրին նէֆես շարապընտան պէր գասէկ սալընրը։ Պու իլաճդն չիշէ սինի՝ ազգընը էյնէն գարարյարագ, հաւվալը վէ կիւնէշ կէօրմէյէն պիր մահալէ գօյմալը տրը։

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ

Թարաֆընան իմալ օլունմուշ տրը։
Պէյ Հավզասա 32 Նօ. Կէյֆիսրա Սթրիթ,

ԼՐՆՏՆ Ն. ՈՒ. ԻՆԿԼԸՆՏ

Ֆոսֆորինին տահիրի վէ մուհիմ։
Սթամպօլ, Գալաթա վէ Պէյօղլուսուն պէօյուք էճգարխանէլէրինէ պուլունուր։
Թիւրքիա, Ռումանիա վէ Պուլկարիա իչիւն սաճէնէ պուլունան տահիրի նէզարինտէ թարատան վէ բէրաքէնտէ սաթըլար եանի։

ԷՏՄՕՆՏ ԳԱՐՈՒԱՆԱ

Ումումի Ինկիլիզ մագազասը Նօ. 93 վէ 97, Եիւքսէք Գալաբրմատա գա պրթա մէրքէզի գուրպինտէ

Գալաթա



Ս ԸՍՏԷԼԻՔ ԳՈՒՆԱՎԷՔ

ՖՈՍՖՈՏԻՆ ԴԷ

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ 1862 սէնէսինտէ իշղալ մալալիճէյի իսճատ թուպ ֆոսֆորին խամինի վէրմիշ տիր։

Պու իլաճ՝ մէմալիքը Օսմանիյէ վէ Հինտիսթան վէ Զին վէ Միսիր էմիրատա սարիթ գէվաթա պայէթ մէգիֆա վէ կէրէք գարա ճիլէ թէնսիր խէլէյիսինի վէ կէրէք պիգ ճիմէմէ պայէր հայաթիյէի թագվիյէ վէ թահրիմ խիճէթ խարիր։ Իլլամ մարմանէճ տիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ

Ամ վիս ֆոսֆիթատան մանկիթ (սոլիսիսան) սլուպ, բայլհա վէ ամնգարէսի լաթիֆ տիր։ Պու իլաճ՝ գայէթ սաֆի պիր մայի (հեղուկ) ալուպ, նէ սաթի ալգալայա թապիր սլուճանա էճգա իլէ մահրութ վէ խարիգիլամ գուվվէի չիճարէյի հակգ գէմանդրը գիմիակիրլիկինէ պիր էլբը նէֆիսի տիր։ Պուճուճ թէքքիվնան հէր պիր էճգա մուգիրրէ օլմայաղ իչէճիրի տաթիր գարարրզ սլմաղա, էն պէպիրք հէքիմլէր պու մուգիճէնին, վիճուտուն գուվվէի հայաթիսինի թէճտիրա իսէճէք պիր գուվվէթ մէրիք տլուգ գազանդրը, վէ պու խուսուսա հէրգամ գանդ վէ պէրինին վէ սինրլրարընն էճգարի միւթէրգիբիլիգինի գուվվէնչարիրպ ալճանատա ֆէվգէլատ մէթանէթի վէրիր, գանը սուլա դայայ իթմիրմէզ, վէ բէք գիրատէ չարարլարադգ պէճանէ վէ եարատա սիճէն եօլուրը իսէ պու եարկանլարգան տարիխ էմնիրնա տլուր, վէ պէրինին վէ տատապն (Զիրգ) գուվվէի էլտաթիլգեսինին մանհաֆադա իսէրէք Լանատա ֆէրահլեզ, տատանէթ, սէրինէ վէ դարէթի վէրիր։

ՏՕԳԹՕՐ ԼԱՐՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ

Սընրլարը վէ գանդն հեր նէվի պոզուպլարը սէրիտան վէ սուրէթը տայիմէտ տէֆ իթտիկի իլիւն, պու կիւնքի կիւնտէ վէրէյն պէչիմլէ էճգան թէտավիյէտ ֆայդա տիր։ Պու իլաճ՝ սընրլարա գանդն պոզուպլարը, էն զէյտատ սընրը գայբիթլրը վէ գիհն վէ վիճուտտա գանդը վէ թահրիլ վէ մէշղուլիէթ քէսրէթլէ հասալ օլան իրթիսարարլրը, վէ պուշ վէ գուլագ ազրարը, վէ իրթահրարը, միյտէ հազիմսիզլիկի, վէ գասա ճիկեր հասարլարը, եէլի, սրնրլարտաքի ազրեյը, սէրագ, հեր տէ. բէճէտ սընրը գուվվէմզլիկի, գուվվէի հաթրզ գայաթը, պէյնի կուսիդագրը, քէսրիս գիսի, սրրի քէմիքէյի ազրեյը, լուսդակա եանի էկսպէք ռանդրը, սիյամիկ եանի գալա սընրրընտա եէրի պիր ազրեյը։ պէլ վէ մանէք խասրրը, սիտէ գարու վէ գարիհիւմ վէ գայրիհիւմ, նէսգպէլի սրդմա, սրատմազ, թրգէֆէս, վէրեմ վէ կէսիս իլլէթերի, սրրատա վէ տէրի խասթալրարընը, ազալիք գազրիլրընը, վասիմսրզ քէսրիյէ, էլէհարլ ինան վէ եէռուրտատա հեր հաներ ազանը գուվվէի հայաթիյինին նօգսանընտան նէյլի իսէն պիլէմէմէ իլլի վէ հասթալզրը սէֆ ու իդալէ իսէր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՈՍՖՈՏԻՆԻՆԻՆ ԹԷՆՍԻՐԻ

Իքի նէվ օլուպ, պիր թարաֆտան պու իլաճ՝ սընրը գուվվէթինի արթրը, վէ տիկեր թարաֆտան գանդն վէ ազալիքին գուվվէթինի թէճտիր իսէր պիր վասէթա։ Պինապարին պու մուալճէ՝ գայբի վիճուտարա գուվվէթ վէրիր, վէ հասթայը եօղէ պիր հալէ կէթիրիր քի, գանն իսէրսին հիյ զաբիքդ չեքմէմիշ տիր։

ՎԷՆԷՄԷՆԱ ԴԷ ԼՈՖՈՆԻ

Պու կիւնքի կիւնտէ պէյն վէ գարաճիյէր խասթալզյարընտան վէ սիրտ ֆէսատընտան պինդէրէճ իտան էօրմէքտէ օլուպ, պու հասթալզլար հայաթը իտանդն քէօքիւնը գուրուսրլար։ Մէգքիր հասթալզլար՝ բէք չոգ տիրաբիրի զէվամ իւզրինէ ֆէնա թէէսիր խուպ, գիրա անդէր իչիւն հայաթ սէվինճի վէ ֆայանի պանճագ եէրտէ պիր եիբ օլար։ Իմէ պու կիպի հասթալզլար չեքիլ բէք չոգ զէվամ չահատէթ խէրլիր քի, ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍ ՏԻՆի հեր նէ սուրէթտէ օլսա իսէ օլսուն գուհուրա կէլմիշ օլան միյտէ ֆէսատընա վէ գարաճիյէր հասթալզընա գարշը պու կիւնէ գատ. պուլունմուշ օլան սիիկիր հեր նէվի իրտատան իսօթիւն տիր։ Իմէ ահ պէր վէ միյտէյի տիզլիթտիրիր, թէէսիրի տէ բէք չարուգ վէ մուհադդագ սուրէթտէ կէօրիւլիր, էպէտ քի, էսիրիր սէտմէք ատրէճիմնի կէլտիկինտէ վէ դիհին տարի վիճուտարտ ֆէնդրը թէէսիրինէն սոյքի ահմագլըգ հալինէ սիրշիսկինտէ, պու գուվվէթի իրտատան պիր գաչ սէֆա պէրնա, հասթանդն մէյուսիյէթի տէֆ օլուր, վէ կէրէք վիճուտը վէ կէրէք գիհնի քէսբը գուվվէթ իտէր։

ԵՒՐՄԻ ՍԷՆԷԼԻԲ ԹԷՃՐԻԲԻՊԼԷՐ

Խուսուսաթը մէգքիրէյի իսպաթ իտուպ, պուճուտան մատատա տիւնեանդն հեր միլլէթինտէն միթէպէր ֆամիլեպար վէ զէվաթը միթթէլիգէ՝ գիքր պուճուտն մուհասսանթը կէօրմիշ օլսուզլարընտան, պուճուտ տերպէսինէ չահատէթ իտերէր։

ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐԸՆ ՖՈՍՖՈՏԻՆԻ չիշէսի 4 վէ 6 վէ 11 շիլիրէ սաթրլար։ Տիւնեանդն հեր թարաֆընտա, էճգաճելրգատա, վէ թիճճարտանտա իշպու իլաճ պուլունուր։ 1862էն պէրու իշպու իլաճդն քէսրիլէ ֆիրատթիրէ մէգնի պազը քիմէնէյէր՝ թազլիքինի հարմիշլար տուր։ Անդն իչիւն սթիսէ մուհաքիր մէվսատա սրգգամ լազրմ տրը։

ԻԼԱՆԸ ՄՈՒՀԻՄՄ

Պէհէր չիշէնին իւզրինէ Ինկիլիզ հիքիմէթի թարաֆընան պիր պանտրրալ եարբյարրմզ օլուպ, պու պ Ֆրանսն իւզրինէ ամ հայմէթլու գրպիցա հազրէթէրէրին միթէպէր գօմիսէրլերի էմրի իլէ «ՏՕԳԹՕՐ ԼԱԼՕՐ ՖՈՍՖՈՏԻՆԻ», «Լքնան. Ինկլընա» քէլիմէլերի Ինկիլիզէ սլարագ եազրմշրը։ Եէմիլլէր՝ ՖՈՍՖՈՏԻՆԻՆ կիւնալ 3 չոր գա գաշրզրյա թասմատան եարբմ սասաթ էվվէլ եարատա պիր սասաթ սօնդրա սիմալը արրար։ 3 եաբընտա վէ օնատան եօգարը օյան չոճուզլար թասամ իւզրինէն քիչիք պիր գաբգա սալմալը տրրար։ Զասաթ գիրատէճէ օլուպ, գուվվէի հաղմիյէ բարթէսար օլմուշ իսէ, Քոլբէս վէ Մասէրա կիպի մահալլէրին նէֆես շարապընտան պէր գասէկ սալընրը։ Պու իլաճդն չիշէ սինի՝ ազգընը էյնէն գարարյարագ, հաւվալը վէ կիւնէշ կէօրմէյէն պիր մահալէ գօյմալը տրը։

ՏՕԳԹՕՐ Ռ. Տ. ԼԱԼՕՐ

Թարաֆընան իմալ օլունմուշ տրը։
Պէյ Հավզասա 32 Նօ. Կէյֆիսրա Ս